

9(47.925)

4-32

3161

Ա. ԿԱՐԵՎԱՆԻ

ԻՐԵՐԻՄԻՍԱՎԱՆ ՊԱՏԵՐԱԳՈՅԸ

ԵՒ

ՀԱՅԱՍՏԱՆԸ



3(47.92.5)

-32-

ԳԻՆ 4 ՄՐԱՆՔ

ԿՐԻԹԵՄՊԵՐԿ ՄԱՏԵՆԱՇԱՐ թիվ 51  
ՀԻՄՆՈՒԱԾ 1909 Կ. ՊՈԼԻԱ

Ա. ԿԱՐԻՆԵԱՆ

ԻՄԲԵՐԻՍԼԻՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ե Ի

ՀԱՅԱՍՏԱՆԸ

(Փասեր եւ վաւերագրեր)



Տպագր. «ԿՐԻԹԵՄՊԵՐԿ»

Կ. Ն. ՄԱԳԱՍՏԵԱՆ եհ ՀՆԿ.

Ա Բ Է Ն Ք

1926



Ա. ԿԱՐԲԵՐԵՆ

2004

23690- Ա. 7.

# ԱՐԵՒՄՏԱԿԱՅ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՐԺԻՒ

Ըսկ. Ա. Կարինեանը իր վերլուծողի եւ պրատողի կարողութեամբ, առանձնայատով տեղ մը կը գրաւէ Խ. Հայաստանի այժմու վարիչներուն մէջ:

Թէ իբր գրական քննադատ եւ թէ իբր պատման Ընկ. Ա. Կարինեանի բոլոր գրութիւնները հիմնուած են փաստերու վրայ եւ կը կարդացուին լեծ հաճոյքով:

Մասնաւորապէս իր վրայ շատ խօսեցնել տուած է „ իմբերիալիստական պատերազմը եւ Հայաստանը „ անոն երկը, ուր հեղինակը պատմական փաստերով հրապարակ կը դնէ հայկական վերջին եղերերութեան պատասխանատունները : Արեւմտեան հայերուն անծանօթ մնացած է 1920 թուին հայթրական կոռու գլխաւոր դերակատարները եւ հայկական դժբաղութեան պատասխանատունները: Դաշնակցականները զանազան տարածայնութիւններով « աշխախատած են ժողովուրդին պահել կարգ մը դէպքերու իրական դրդապատճառները: Հեղինակը այսգրքով կը մերկացնէ բոլորը եւլոյս կըսփոէ այդ շրջանի դէպքերուն վրայ:

Որպէսզի արեւմտեան հայոց լայն մասսանները ծանօթանան Ը. Ա. Կարինեանի փաստերուն, յարմար դատեցինք հեղինակին արտօնութեամբը արեւմտեան հայերէնով տպագրութեան տալ այս երկը:

ՀՐԱ. ԵՍ. ՐՈ. Կ. 1. 2



# ԻՄԲԵՐԻԱԼԻՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԵՒ

## ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՔԱՂԱՔԱԿԻՐԸ ԱՐԵԽԱՄՈՒՏՔԸ, հիմա ալ հայ ող-  
գայնականներու համար ազատաբար ուժ մըն է . . . : Եւ  
սակայն նոյն ինքն այդ «ազատարար» ուժը քանդած  
և աւերած է Տաճկահայաստանը, կոտորածի մատնած  
միինէ աւելի ժողովուրդ մը և աշխարհի չորս կող-  
մը նետած է որբերու և գաղթականներու հոկայական  
դանդուածներ :

Դրամատիբական Արեւամուարի հաղո՞խակիրք զիւու-  
նագէաններու զործելակերպի զոհերն են Պրազիլիոյ և  
Հայաստանի մէջ թափառող զաղթականները . Պալ-  
քաններու և Հայաստանի մէջ խմբած որբերն ու  
հաշմանդամներ . . . :

Ծաւալապաշտ կառավարութիւններու քաղաքա-  
կանութեան արդիւնք է հայ—թուրք յարաբերու-  
թիւններու սրումը և ազգայնական այն հոկամար-  
տութիւնը, որուն հետքերը դեռ կը մնան ներկայ  
թուրքիոյ մէջ :

Ահա թէ ինչո՞ւ ծաւալապաշտ պատերազմի տա-  
նամեակի լոբելեանին տկամոյ պիտի յիշուի նաև ծա-  
ւալապաշտական Մոլոխի զոհերէն մէկը—Հայաստանը :  
Պիտի յիշուի ան ձիշդ անոր համար որ իր վիճակով  
և դրութեամբ կը բնորոշէ ծաւալապաշտութեան  
երկերասանիութիւնը և անոր իսկական գերը փոքր  
ազգերու նկատմամբ :

# ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ

1

1914 թուականի մեծ պատերազմը սկսան, ինչ-  
պէս յայտնի է, պուրժուաները և կալուածառէրերը:  
Անոնք են որ կը տիրեն ներկայ Եւ բապայի: Անոնք ունին  
խոչոր գործարաններ, հակայական նաւեր: մեծ քա-  
նակիւթեամբ հազեր և կալուածներ: Անոնցմէ ամենաշ-  
հարուստ պուրժուաները իրենց դրամը կը պահեն  
գրամատուններուն մէջ և նոյն այդ գրամատուններու  
միջօցաւ ալ կը ազգագծեն աւելի խոչոր պուրժուական  
ընկերութիւններ, և նոյն այդ գրամատուններու օգ-  
նութեամբ կը շինեն նոր գործարաններ, երկաթուղիններ  
և կալուածներ:

Եւ րազական բոլոր երկիրներու մէջ իրավէս կա-  
ռավարողներն են գրամատունները և գրամատանց  
տէր պուրժուաները:

Անոնք կ'որոշեն նախարարները և կառավարչա-  
կան բարձր պաշտօննեանները: Անոնք կը վարձեն իրենց  
ժառայող մամուլի գործիչները և մտաւորականները.  
գրողները, գիտնականները և երիտոնեալ կամ ոչ  
երիտոնեալ հոգեւորականները:

Պատերազմէն շատ առաջ զանուած են տուանձին  
մտաւորական գործիչներ, որոնք նախատեսած են  
պատերազմը և միամորքէն ջանքեր ըրած են կռուե-  
լու պատերազմի հեղինակներուն դէմ:

Այդ կարգի միամիտներէն էր մասնաւորապէս  
ֆրանսական սոցիալիստ Ժան Փորէսը, որ պատերազ-  
մի նախօրեակին խարազանեց Ֆրանսական պուրժուա-  
ները և ձայն բարձրացուց իր հայրենի բռնակալնե-  
րուն դէմ: Ճիշդ առոր համար ալ ան գաղանի կեր-

պուր սպաննուուեցաւ ֆրանսական պուրժուաներուն կողմէ  
վարձուած մէկու մը ձեռքով:

Իր կարգին գերմանական, անգլիական, ամերիկ-  
եան պուրժուանները բանտարկած են իրենց երկրի սօ-  
ցիալիստ միջազգայնականները, և օգտուելով իրենց  
յաղթական դիրքէն, անոնք բոլորն ալ միեւնոյն  
չափով և միեւնոյն ձեւով վարակած են բանուորները  
գիւղացինները մարդատեացութեան այն թույնով,  
որ կը կազուի սովորաբար «հայրենասիրութիւն»:

Անգլիական պուրժուանները կոչ ըրած է անգլիական  
բանուորին կուուիլ անգլիական հայրենիքի պաշտպա-  
նութեան համար:

Ֆրանսական պուրժուան հրաւիրած է ֆրանսական  
բանուորները կուուիլ ֆրանսական հայրենիքի պաշտ-  
պանութեան համար:

Միեւնոյն խօսքերը, միեւնոյն պատգամները նե-  
տած են գերմանական, պելժիական, ռուսական և  
ուրիշ պուրժուանները:

Աւ բոլորն ալ յանուն ճիշդ այդ «հայրենիքի», —  
հաւաքած են զօրքեր, պատրաստած են մահաքեր թքն-  
դանօթներ և մարտանաւեր ու նետած են միամիտ և  
խարուած բանուորները իրարու գէմ:

Եթէ ֆրանսացի, գերմանացի և միու բանուորնե-  
րը իմանացին թէ՝ ինչո՞ւ և որո՞ւ համար անոնք զիրար  
կը կուորին, անշուշտ չպիտի պատերազմէին. Եթէ  
անոնք գիւնացին որ ֆրանսական «հայրենասէր»  
պուրժուան կը փափարի խլել գերմանացիներէն քա-  
րածխացին վայրերը, եթէ գերմանական բանուորը ի-  
մանար որ կը կուուի նոր հոգեր բռնազրաւելու համար,  
եթէ անգլիական բանուորը գիտնար, որ իր երկրի

պուրժուաները կը ցանկան խլել գերմանացիներնէն առնոնց զաղութները — անշուշտ ոչ մէկ կոփու և ոչ մէկ պատերազմ՝ չը ըլլար :

Անսնք բան մը չէին զիսեր որովհեան կոմունիաները բանտարկուած էին : Իսկ այսպէս կոչուած սոցիալդեմոկրատները և ատոնց նման ուրիշ սոցիալիստները կը հաւատացնէին և կը համոզէին բոլորը, որ պատերազմը կը մղուի «սուրբ հայութիներու», «հայրենիքի» և «ազգի պահպանութեան» համար . . .

Եւ ահա միմիայն հիմա կը պարզուի այդ բոլորը :

Այժմ այլեւս աշխարհի նոյն իսկ ամենայետին անկիւնի աշխատաւորը զիտէ որ զինքը խարած են խարած են պուրժուաները և պակասուաները, խարած են «հայրենասէր» զրազները ու ակրածները, սոցիալդեմոկրատները և «յեղափոխական» կոչուած «ազգասէրները» :

Առաջին անգամ պարզուած է այդ բոլորը Հոկտեմբերեան յեղափոխութեան միւս օրը, երբ Ռուս բանուրները դուրս կը հանեն ռուսական Զարի և իր նախարարներու պահարաններէն, Գաղտնի Գանձագիրները և զանազան ուրիշ պաշտօնական թուղթեր :

Ռուս պոլշեվիները անմիջապէս հրատարակեցին և ապագրեցին բանուրական՝ թերթներու մէջ այդ զազանի թուղթերը : Անկէ վերջ բոլորն ալ իմացան որ պատերազմը սկսուած է նոր հոգերու զրաւման համար : Ահա նոյն այդ զազանի թուղթերու մէջ զրաւած է որ եւրոպական մեծ պետութիւնները խոստացած են իրարու պատերազմը վերջանալէ յետոյ, թալանած երկիրները արդար կերպով բաժնել իրենց մէջ : Նոյն այդ թուղթերուն մէջ բառած է որ պատերազմէն յետոյ պիտի բաժնեն նաև Տաճկաստանը :

Այդ պայմանագրերու հիման վրայ Տաճկաստանի հարաւային մասը պիտի առնէր ֆրանսան, Միջազգետքը՝ Անգլիան, իսկ հիսուային մասը՝ ձարական Ռուսիան, Պարսկաստանի մէկ մասը պիտի անցնէր Ռուսիային, իսկ միւս մասը՝ Անգլիային :

Տպաւած այդ «Դաշնագիրներու» ազգեցտթիւնը այնքան մեծ եղած է որ նոյնիսկ պոլշեվիներու հակառակորդները զարմացած և չչմած են :

Դաշնակցական հայ տիրացուներու զեկավարը՝ Անարունեան՝ նոյնիսկ սկսած է իր զլուխը ծեծել և քննացատել «խարերայ» անգլիացիները և ձարր : Նա կարծես կրսկէր համկանալ, որ «Հայաստանի փրկութիւնը» և «հայ ժողովուրդի պատագրումը» միմիայն պատըրւակներ են եղած անոնց համար, որոնք փափաքած են Տաճկաստանէն խլել անոր հողերը, նաւթահանքերը ու ծածկած են սեփական ախորժակները մարդասիրական խոռքերու տակ :

Բայց և այնպէս չնայած ժամանակաւոր այդ զգաստութեան, Անարունեան և իրեն միւս բոլոր Դաշնակցական ընկերները ոչ միայն չեն արթնցներ հայ ժողովուրդը այլ և աւելի մեծ հոանդով կոչ կ'ընեն հայ գեղացիներուն կառիլ եւրոպական պուրժուաներուն ևս Տաճկաստանի դէմ :

Առաջին անգամ անհասկալի է, թէ ինչո՞ւ այդպէս կ'ընեն դաշնակցականները : Բայց խնդիրը կը պարզուի, երբ մենք քննենք հայ ազգասերներու իշակական բնոյթն ու էութիւնը :

Ամէն մէկ կուսակցութիւն կը պաշտպանէ այս  
կամ այն գասակարգի շահերը և պահանջները։ Անիկա  
ընդհանուր խօսքեր և բառեր շատ անզամ կ'ըսէ ժո-  
ղովուրդի ու ազգի մտսին, բայց այդ բոլորը միայն  
անոր համար, որպէսզի կարողանայ աւելի յաջողու-  
թեամբ խարեւ միամիտ աշխատաւորները։ Ամերիկայի  
մէջ, օրինակ՝ ամենահարուստ—միլիոնատէքներու կու-  
սակցութիւնը ինքն իրեն կ'անուանէ դեմոկրատիան։

Առաջիշտ առոր համար ալ մենք ուշադրութիւն  
չպիտի գարձնենք գանձակալաններու հայրենափառ  
կան և սօցիալիստական եարլիկի վրայ, այլ պիտի  
քննենք անոր ներքին և իրական դաստիարակուցին  
քննոյթը։



## ՈՐՈՇԵՆ ԴԱՇՆԱԿՆԵՐԸ



Կնզիրը այն է, որ հայ ազգակե և սովորիս դաշ-  
նակցականներն ալ հայ պարժաւազիի ներկայացացիչ-  
ներն են։

Պազու, Թիֆլիզ, Մոսկու, Պիտերբուրգ, Կով-  
կաս և ուստական մեծ քաղաքներու մէջ շատ կան հա-  
րուստ հայ պարժաւաններ։ Ժամանակ մը ունեին  
նախթանարեր, գործարաններ և խոշոր կայուածներ։

Այսքան տեղ էին այդ հայ պարժաւանները, որ  
այսին խոկ մուսական պետական խորհուզի մէջ ունեին  
իրենց առանձին ներկայացացիչը (Բազուի հաւթառ-  
րերա կողմի) յանձին ախրահոչակ Պավել Օսեփիչ Պա-  
կասօնի (Պ)

Առաջիշտ այդ հայ պարժաւաններն ալ ունեին ծա-  
ռայողներու և սպասաւորներու հակայական խոմի մը

Այդ հայ պարժաւանները կընէին միենանիր ինչ ո՞ր  
կընէին իրենց և ըսպացի եղբայրները։

Անշուշտ ասոնք չէին կրնար յայտնապես ըսել  
ժաղավարդին, որ՝ իրենք իրենց շահուն և իրենց գրաս-

\* \* \* Այդ Դուկասոֆը չնայելով եր շատ ու շատ հարսու-  
թեան Գեգերպուրդի Ազգային Խորհուրդի անդամ էր, ծահօթ-  
եր ըսլորեն բրբե ազահ և սարսափելի ժշտա անձնաւորութիւն  
մը։ Պատերազմի օրերուն ինքն ալ, եր եղբայրն ալ իրենց հա-  
րուստութիւնը բազմապատճառ էն։ Խաղեկ մարզիկ կը պատե-  
ր ատեն ուստական ձաւական կառավարութեան հացանենե և  
ուղմանիթե մատակարած են, ուրիշ խօսքով եղած են եւրոպա-  
կան բնկերութիւններու կոմիտենեւեր։ Անական է ո՞ր ասոնք Պա-  
կասօնի կողմանակիցներ զիսի ըլլային։

նին համար կը գործեն։ Եթէ այդպէս ընէին ո՞վ մտի կընէր զիրենք։

Ճիշդ ասոր համար ալ հայ պուրժուաները ստեղ ծած են սեփական պուրժուական կազմակերպութիւն որ իրեն յատուկ միջոցներով կարդարացնէ և կը սրբ գործէր հայ պուրժուաներու ձգտումները և պահանջ ները։

Դաշնակցական կոստակցութիւնը հայ պուրժուաներու բոլոր ծրագիրները կը չլարչէր ժողովրդավիրական հայրենասիրական փցուն խօսքերով և ազգի միութեա անունով կը զսպէր և կը սաստէր ըմբռուս բանւորները

Յարտնի է որ մօտակայ անցեալին մէջ Դաշնակցութիւնը պաշատպահած է Պագտուի հայ նաւթատէրերը գործարանատէրերը բոլոր գործադուլներու ժամանակ նոյն իսկ հալածած է սոցիալիստ բանւորները։

Երբեմն ալ երբ տեսած է որ յեղափոխական շարժումը աւելի հզօր է ան ներկուած է սոցիալիստական գոյնով և այդպէսով մօտեցած է դաշնակցութիւնն խոր շող բանւորներուն։

Այդ շատ խորամանկ և հմուտ կազմակերպութիւնն է որ միշտ ունեցած է ամէն պարագայի յարմարող մէջ քանի ծրագրային կէտեր եւ տեղին համեմատ խօսած կամ պուրժուական կամ կղերական եւ կամ սոցիալիստական լեզով։

Ու ամէն անգամ մէջտեղ հանած է այն ինչ ու աւելի զիրին նպաստած է հայ պուրժուազիի հոգեւոր զերիչանութեան։

Սակայն երբէք ոչ մէկ պարագայի տակ Դաշնակցութիւնը չէ մոռցած իր հիմնական նպատակը—հայ պուրժուազիի ազգայնական իտէալը։

Դաշնակցականներու նախահայրը «Մշակ» լրագրի հրանագիրը Արծրունին է։ Այդ մարդը՝ շատ բան է դրած տաճկահայ ժողովուրդի ծանր կացութեան մասին։

Իր ժամանակ Արծրունին դիմած է Ռուսական ձարական կառավարութեանը եւ ինդրած է ձարէն պատերազմ յայտարարել Տաճկաստանի դէմ և խլել անկէ հայկական նահանգները։

Նոյն այդ տարին տաճկահայերը խնդրած են Արծրունին եւ կովկասահայ գործիչներէն չմիջամտել տաճկահայ զործերուն եւ պարապ տեղը չգրգռել տաճկիները հայերու դէմ։ Տաճկահայ հասարակութեան գրեթէ բոլոր տարրերն ալ կ'զգային որ Ռուսահայ պուրժուազիի քաղաքականութիւնը մահարեր է տաճկահայ ժողովուրդի համար։ (\*)

Մակարյն Արծրունին անուշադիր թողած է երկրին աւելի տեղեակ մարդոց յորդորները և շարունակած է իր ավանդիւրիստական քաղաքականութիւնը։

Անոր հետ միասին միենոյնը ըրած են նաև ռուսահայ բոլոր մտաւորականները։

Ինչո՞ւ։

Ասոր պատասխանը կուտայ ինքը, Արծրունին իր թիւսիայ հարցին նույիրուած յայտնի գրքոյկին մէջ։

Այդ այն հրապարակական դասախոսութիւնն է զոր Արծրունին կարգացեր է Թիֆլիսի Արհեստաւորներու ընկերութեան մէջ 1879 թուին մարտ 11ին և Թիֆլիսի Սորբանիայի սրահին մէջ միենոյն թուականի մարտ 25ին։

(\*) Տես՝ Լ. Դանիելեան՝ Մշակի քառահամեակ (1872—1912) թիֆլիս 1912 էջ 52.

Եր ժամանակ այդ դաստիօսութիւնը, հակայտկան շարժում առաջ բերած է, ինչպէս կը վկայեն 80-կոմ թուականներու գործիչները:

Ահա նոյն այլտեղ Արծրունին, այնքան ոլ զոր  
մանալի չէ, եթի շատ քիչ բան կրսէ տաճկական կա-  
ռավարութեան քաղաքականութեան մասին։ Եւ  
ըսդհակառակը, գրի զիխաւոր եւ կեդրոնական մաս  
կը կազմէ անկահայաստանի տեսեական հարսու-  
թի ներուն անոր բնական հարսութիւններու, համերու  
եւ նոյն փայտեալ փառաբնութիւնը։

Նայն ացգպիսի նկարագրութեամբ ալ սկսած է  
ան իր զատախօսութիւնը, մինչդեռ հոգերանորդն ա-  
ռելի բնական կը լար — եթէ Արծրանին այդ կողմէ  
վրայ կենար հարեանցի:

Թբիլիսի տեսական կացութեան նոր իրաւունք ուսումնասիրութենին, մենք առաջին անգամ կը տեղեկանանք որ Տաճկաստանը չափազանց հարուստ, նոր թաշնանքիրավ և որից բարիքներով լիցան հմայիչ երկիր մըն է:

Նաֆրը առհասարակ մեծ տեղ կը դրաւէ. Արձունիք գասախօսութեան մէջ: Նաֆրը,— կը լիւեցնի Արծունիքն առանձին ոզեւուրութեամբ, ալդ նիւրը ու շաս առաս կ'երեւի, կարելի եր հաւաքել նուերեն, ինչպէս կ'ընեն Բագուի շըզակալքը, կը մաքրեն զայն եւ անկէ կը պատրաստեն նուրբ ֆարուզքեն: (Գ. Արծունիքը բահայոց անտեսական պրոթիւնը, Թիֆլիս, 1894թ. էջ 6):

Եղինքան կրակառ տոզեր նույն  
բիշ հանքերու նկարագրութեան :

Խոսելով կիսկիմի շրջակայքի մասին, Արձրունին  
ը յիշեցնէ, որ «Խարայելացիներու Սողոմոն Իմաստուն  
թագաւորը այդ վայրերէն ոսկի բերել կուտար, գոր-  
ածելու համար այդ նիւթը երուսաղէմի տաճարի  
արդարանքներու, ինու թեհան»???:

Զե՞նք երկարեր այս նկարագրական տողերը :

Ինչպէս կը տեսնէք հայրենասէր և ազգասէր Արծունին չափազանց ճեռատես հայ պուրժուա էր եւ բարպէս այդպիսին, շեշտած է նոյն այն կէտր որ տմեսէն կարեւորն էր Կովկասահայ պուրժուաղիի համար ։

Այդ սաստված ալ գացու և ինտափայր մասեւ քան  
նակցական կազմակերպութիւնը :

Տաճկանայերու ծանր կացութեան մասին զգայական խօսքերը, խմբապետական և տիրացուական ռահանտիզմը, այդ բոլորը յաձախ վերացական վարագոյութեան շղարշեր են կովկասահայ ազգայնականները, սահմայն դաշնակցական շարժման ամբողջ էութիւնը միշտ եղեր է խեսա տառ և ոռու և առ ենի բարեկեն:

Ահա գոնէ ատոր համար ալ գաշնակցութիւնը երբէք է զեկավարուած բռն թրքահայ ժողովուրդի կարծիքով կամ տեսակիշառվ : Դեռ աւելին կայ : Նա միտք ալ սնիկախ գործած է բրդահայ աշխատառութենեն եւ միտք դեկավարուած է Բագուցի եւ Թիֆլիսցի եւ արտասահմանեան ուրիշ պուրծուաներու տեսակեներով:

Ասով ալ կը բացարուի այն, որ գոնէ այդ քաղաքներու մէջ կազմակերպուած և ուժովցած է Դաշնակցութիւնը, և այդ կեղրոններէն զեկավարած է Նա

ամբողջ ազգայնական շարժումը ԹԵՂԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ  
մերժությամբ տպագրվուի և Հայոց ազգական Բιблиոթեկա

Վերջապէս ազգային այն պիւրոն, որ պատերազմ օրերուն կազմակերպուեր էր Թիֆլիսի մէջ և որը փառ տօրէն դեկավարեր է կամաւորական շարժումը և բանակցութիւններ է վարեր ձարական և իմբերիալիստական գիւանագէտներու հետ, իրապէս եղած է նա պուրծուազի ռազմական կազմակերպութեան՝ Դանակցութեան հրահանգներուն հետեւող մարմին մը:



ՆԻՔՈԼԱ ԹԱԳԱԽԵՐԸ ԵՒ ՀԱՅ ‘ԱԶԳԱՍՏՐՆԵՐԸ,

Պէտք է ըսել որ, ոռու ձարը և իր սպաները շատ առ հասկցած էին թէ ինչ տեսակ պտուղ է հայ պուրծուազին:

Ցարին Կովկասեան նամենատնիկը մէյմէկ զանազան խոստումներ կ'ընէր հայ պուրծուաներուն և ատոնց միջոցաւ կը նետէր միամիտ գիւղացիները դրացի ժողովուրդներու դէմ։ Թուրքիոյ ձեռքեն առնել Պոլիսը եւ Անառուն, ընդարձակել իր Երկրի սահմանները եւ յետոյ օգտագործել նոր վայրերը ի նպաս ոռոսական իմբերիալիզմի։

Այդ եղած է ձարական կառավարութեան բաղանքը։

Ցայտնի է, որ գեռ պատերազմի օրերուն նուռ կառավարութիւնը յայտարարած է որ մտադիր է կազակներ քնակեցնել Ալաշկերտի հովիտը։ Իր ժամանակին այդ մտադրութիւններու դէմ ձայն բարձրացուցեր էր Գրիգոր Զալխուշեանը, սակայն, որքան կը յիշենք Նախիջեւանցի հայրենասէրին աղփողորմ դիմու մները անհետեանք մնացին։ Խնդիրը պարզ էր։

Ոռոսիան կը փափաքէր նոր վայրեր ձեռք բերել։ Բայց ևայնպէս գիտէր, որ հեռաւոր արևելեան ճակատի մէջ յաջողութեամբ գործելու համար պէտք էր տպնական տարրեր, երկրին ծանօթ մարդիկ, բարեա-

ցակար բնակչութիւն, նպաստաւոր, որոշ դետին և  
վերջապէս թնդանօթային հումք միս :

Իսկ առողջ համար շատ բանի պէտք չկար:

Անհրաժեշտ էր միայն ցուցամատի թեթև շար  
ժում մը և բարեհնորհ ժախտ մը :

Եւ այդպէս ալ կ'ըլլայ :

Զարին պաշտօնեան Վարոնցով Տաշկովը Հայերը  
շահելու համար, հայ ջոջերուն մի քանի սիրալիք խօս-  
քեր կ'ըսէ : Այդ պաշտօնեային կինը՝ իշխանուհի Տաշ-  
կովան սիրալիք թէի կը հրաւիրէ Մեսրոպ Եպիփառու-  
սը, ինքը, Զարը, արխնարբու Նիքոլան, բարձրագոյն  
ներում կը շնորհէ դաշնակցականներուն : Վերջապէս  
մի քանի ոռու գրողներ, Կարդ մը անորոշ խոստութեա-  
կ'ընեն ապագայ Հայաստանի մասին :

Եւ ահա այդ բոլորը այնքան կը շմեցնէ հայ ապ-  
գայնականները որ անոնք միաբերան ու միաձայն  
կսկսին զրուատել ուսւ միապետութեան բոլոր քայլիրը :

Ինքը, ալեհեր կաթողիկոսը այնքան կը հիանայ-  
որ առանձին կոնդակ կը հրաւարակի, ինդրագորով նի-  
քոլային կը դիմէ եւ ժողովուրդը կը հրաւիրէ անդամա-  
գրուիլ կամաւորական խումբերուն եւ մասնակցիլ զին-  
ուրական գործողուրիներուն :

Վարոնցով Տաշկովի պալատին մէջ նոյնիսկ պատու-  
սենեակ մը կը յատկացուի հայ ժողովուրդի ինքնակոյ  
երեք «ներկայացուցիչներուն» Մեսրոպ Եպիփառոսին,  
Սամսոն «Ստեղպանովիչ Արուտինովին» եւ Աղեքանդր  
Խատիսեանին . . .

Այդ երեք ասպետները հայ ժողովուրդի անունվ  
կողունեն Զարը և կը պատրաստեն բնդանօրային այն

միս, որ պէտք էր ձարական ուսւիալի ծաւալապատճա-  
կան զօրեցրուն:

Առանց ու և է հաշիւ տալու հայ ժողովուրդին և ա-  
նոր աշխատաւորական խաւերուն, սրբազն այդ եր-  
րորդութիւնը ամենասերտ կապեր կը պահպանէր Դաշ-  
նակցութեան կեղր : Կոմիտէի հետ և անոր հրահանդ-  
ներով կը զեկավարուէր իր ընթացիք գործունէու-  
թեան մէջ :

Դաշնակցական մատուլը բացայաց կերպով կը  
յայտարարէ որ, ծաւալապաշտական պատերազմը «Ա-  
զատարար» կուր մըն է և իւրաքանչիւր Հայու պար-  
տականութիւնն է տղակցիլ սկսուած պատերազմին :  
Դաշնակցականներու կը միանան հայ Մէնչէվիկները և  
հայ Էսէռները և ընդհանրապէս «Դեղին Միջազգայնա-  
կանի» բոլոր ներկայացուցիչները :

Որքան կը զարգանայ պատերազմական գործողու-  
թիւնները, այնքան կը միջնան Հայկական մանր ծա-  
ւալապաշտներու ախորժակները :

Բէթէսպուրիկ հայերու «Ազգային բիւրոյի» պա-  
տասխանատու անդամներէն մէկը, Փաստաքան Թա-  
րիբեկովը ճիշտ այդ ժամանակ կը յայտարարէ որ հա-  
յերը չեն կարող բաւականանալ Ռիզէյի և Տրապիզոնի  
նաւահանդիսներով ու անդամածառ պիտի ստանան—  
Աղեքանդրիան :

Դաշնակցական հրապարագիր Նիկոլ Ալբակեանը  
ասով ալ չի բաւականանար և կը գտնէ որ առանց  
Սալմաստի ու Կապուտանի Հայաստանը փոքրիկ կըլ-  
լայ . . . պատերազմի միջոցին կովկասահայ պուրժուա-  
զին, ինչպէս ըսմինք, միհծ ակնկալութիւններ ունէր :

Մէկ կողմէն նա յոյս ռւնէր ստեղծել իր տնտեսական շրջանակը — իսկ միւս կողմէ ան գոնք պատերազմի ընթացքին կուռնանար ընտրիւ անոր, որ կը մասնակցեր ռազմանիւքերու, հրացանեներու եւ ուրիշ պիտոյներու մատակարարման գործին։ Դուկասովի մասին յիշեցինք արդէն։ Բայց այդպիսի Դուկասովներ մէկ քանի տասնեակ կային։

Դեռ չափաւոր Երեցեանը իր պատմական ուսումնա-  
սիրութիւններէն մէկուն մէջ կը շեշտէր Հայ վաճա-  
ռականութեան բացասական գերը Ռուսօ - Թրքական  
պատել ազմներու օրերուն : Առհասարակ կովկասեան  
«Յախնական կապիտալի» կուտակմանը, այդ պատերազմ-  
ները նպաստած են մեծագոյն չափով :

Թերեւս ասոր համար է որ զործնական եւ զգոյշ  
հայ վաճառականը միւս արկածախնդրական զործելա-  
կերպ մը ունեցած և տանկատանի նկատմամբ; Այդ ար-  
կածախնդրութիւնը իրեն մնջ օգուտ տուած է, իսկ անյա-  
ջողութեան և պարտութեան ժամանակ ան միշտ ժա-  
մանակին փոխադրած է իր ընտանիքը և զրամագլու-  
խը գէտի աւելի ապահով վայրեր:

1914ի պատերազմը Ռուսակայ պորժուազիք կողմէ նկատուած է նպաստաւոր համաձայնութիւն մը :

Սակայն այդպէս չէ նայած խնդրոյն տաճկահաց ժողովուրդը — և նոյն իսկ տաճկահայ այն վաճառականութիւնը, որ կապրէր ոչ թէ գաղութներէն այլ բուն տաճկաստանէն:

Թիվից ազգային բիւրոյի» ատենազրութիւններէն մեզ յայսնի է որ թրքահայութիւնը իր ժամանակին կույկաս խրկածէր յատուկ պատուի իրական թիւն

և վճռական պահանջ էր գրած ոսւսահայերուն, նըբա-  
նկատ ըլլալ, ոչ մէկ պարագայի չմիջամտել թրքահայ  
գործերուն, խուսափիլ կամաւորական զնդերու. կազ-  
մակերպումէ և անտեղի վայրահաջութեամբ չվատ-  
թարացնել թրքահայերու ծանր կացութիւնը: Պատ-  
ուիրակութեան անդամներէն են ի մէջ այլոց, ինչպէս  
յարանի է, Քաջազնունին և Վոամեանը:

Սակայն այս անգամ ալ ինչպէս միշտ, կովկասահայ պուրժուազիի կազմակերպութիւնը՝ Դաշնակցութիւնը, և անոր քաղաքական օռկանները՝ Ազգային պիտոն և պիտոնները, անուշադիր կը թողուն տաճկահայութեան յորդորները և միենոյն եռանդով կը շարունակեն իրենց հին ճամբան և տաճկահայ աշխատաւորութիւնը կը տուժէ, կը կոտրուի և կը մահանայ, կը ցրուի և կանհետանայ ուստահայ պուրժուազիւրու» արկածախնդրութեան պահառաւ:



## ՄԻՍԻՈՆԱՐՆԵՐ ԵՒ ՄԵՆԱՇՆՈՐՉՆԵՐ

Մեծ եղած է նաև Քրիստոնեայ հոգեւորականներու գերը, առողջ ոչ թէ օգնած են հայ ժողովուրդին, այլ աւելի ևս վատթարացուցած են անոր զրութիւնը։ Վատթարացուցած հն դոնէ առով որ միտք խաճգարած են Հայ-բուրգ աշխատաւոր ժողովուրդի համերաշխութիւնը։

Փաստօրէն այդ հոգեւորականները ամէն աել ծառայած են տիրող դասակարգերուն։ Այնպէս, ինչպէս հայ կաթողիկոսը սպասաւորեր է՝ կովկասահայ պուրաժագիրն, ճիշտ այդպէս ալ՝ երոպական միսիոնարները արտայայտած են արևմտեան կապիտալիստական պուրֆուազիի ձգտումները։

Ամէն անգամ, երբ ո՞ւեէ եւրոպական պետութիւն փափաքեր է տիրանալ այս կամ այն շրջանին, ան ամէնէն առաջ այդ շրջանները զրկած է քրիստոնեայ հոգեւորական միւսիոնարները, որոնք մէկ ձեռներնին Աստուածառնչ, իսկ միւս ձեռներնին երացան, ենտախուզած են որուեալ վայրը եւ հաստած են այդտեղ նախնական կայսն մը։

Քրիստոնեայ այդ միսիոնարները քրիստոնեացնելով վայրենիները, ուզած են առով որու լենարան ստեղծել իմբերիալիս պետուրիւններու լաղբական արշաւի համար։

Ահա դոնէ առով կը բացատրուի այն որ ևրո-

պական պուրժուական կտուավարութիւնները, տաճկաստանի մէջ իրենց գլխաւոր ուշադրութիւնը կը դարձնէին ամէնէն առաջ գոնէ քրիստոնեայ ժողովուրդները քրիստոնէացներու վրայ։ Կը կարծուի թէ անոնք հակասակը պիտի ընէին և փոխարէն քրիստոնեաններու քրիստոնէացման, առաջին առթիւ պիտի գործէին սաճիկներու և քրդերու մէջ։ Աակայն հակասակը կը պատահէի։

Քրիստոնեայ միսիոնարներու համար Աստուածաշունչը և Քրիստոնէութիւնը պարզապէս գաղափարական գէւք մըն էր։ Անոնց համար կարեւորն այն էր, որ որքան կարելի էր կենդանի յենարան ստեղծէին Արեւելքի մէջ, տաճիկները և քիւրտերը արդէն իրենց առարկայական կացութեամբ չէին կրնար այդ գերը կատարել։

Մինչդեռ հայերը, յոյները և ասորինէրը շատ գիւրութեամբ կարող էին հասկնալ միսիոնարները և յենարանի գեր կատարել Արեւելքի մէջ գործող կապիտալիստական պետութիւններու համար։

Ահա թէ ինչո՞ւ բայր եւրոպական պետութիւններու միսիոնարները, հետինեւ կը մտնեն քրիստոնեայ ժողովուրդներու մէջ եւ այդ տեղ ալ կոկին իրենց յատուկ «կուլտուրական» պրոպագանար։ Ես կանգ չեմ առներ այս տեղ յոյն և ասորի ժողովուրդներու մէջ գործող միսիոնարներու վրայ։ Միայն կըսիմ ինչ որ եղած է հայկական վայրերու մէջ։ Միսիոնարները պատած են քաղաքէ քաղաք և գիւղէ գիւղ, «աւրածած են Սուլրգ գիրքը» տեղ տեղ գործոցներ և դոլէմներ բացած են, տեղ տեղ տնտեսական օգնու-

թիւն հասցուցած են հայերտն, պահպանած են «Երիստանիացան»—ները, և այդպիսով տամնեակ տարիներու ընթացքին ստեղծած են եւրոպական կապիտալիզմինեւ կապիտալիստական մշակոյթին ուղասաւորով տեղական ինտելիգինցիա մը : Ապրած ըլլալով ֆրանսական եւ անդիբական միախոնարներու մէջ, տեղական այդ մտաւորականութիւնը անհրաժեշտաբար դած է ինքն իրեն, որպէս արշաւող Արևեմուտքի հուատարիմ ուղասաւորներէն մէկը եւ ամէն կերպ օգնած և օժանդակած է Տուձկաստանի մէջ զործող օսարական կապիտալիստներուն :

Բաֆֆինի իր «կալծերու» մէջ նկարագրած էր այդ «ֆրանի» ակղացիներու գարշելի ֆիզիոնոմիի էական գծերը :

Ի՞նքը, տաճկահայ ժողովուրդը կարծես բնազրօրէն կըզգար փարիսեցի «Երիստոնեաներու» քաղաքականութեան վնասաբեր կողմերը և ամէն կերպով կը խուսափէր առողջ հետ գործ ունենալէ (\*)

Տարիներու ընթացքին կատարուող աշխատանքը անհետեւանք չի մնար :

Եւրոպական միախոնարներու կազմակերպած տաճ-

(\*) Տե՛ս Մեղու կ. Պոլիս 1862 №. №. 176-221 (1863 թ.) և կարագիր միախոնարական երեսամեայ թիւրացիկ զօդունեւութեան ի տանկատան եւ աւարարութիւնները բնորոշ են: «Ուր որ գացին, կը է յօդուածազերը, (միախոնարները) մեծամեծ ազմուկներ հանեցին, գրգռեցին և կուրչներու առիթ տուին, ու փառաւոր փորձառութիւններ ընդունելէ գերջ քաղաքական ուժերու գեմեցին...» (1863. «Մեղու» թիւ 221 էջ 314):

կահայ մտաւորականութիւնը օտար և թշնամի տարր կը դառնայ տաճկաստանի մէջ: Ան կամ «անզիլիսէր», կամ «Ֆրանսանէր», եւ կամ «գերմանանէր»էր:

Ան անկեղծօրէն եւ խոր համոզումով կը դորձէր յօդուտ եւրոպական պիտուններու եւ ոչ մէկ ջանք չէր խնայէր որ եւ է կերպով վնասել Տաճկաստանին եւ խափանել անոր զարգացումը: Այդ է իսկական նօմարտուրինը: Ահա թէ ինչո՞ւ միսիոնարներուն զրպոցները գործնականորէն ամենաբացասական և վնասակար գեր կատարած են թուրքիոյ մէջ: Անոնք անջատած են հայ ժողովուրդը տաճիկ ժողովուրդէն, անոնք սնուցած են կիսաեւրոպացի սոլուկներու եւ կամաւոր շրջիկներու հսկայական խումբ մը և այդպիսով արդէն անզունգ փորած են հայ եւ թուրք ժողովուրդներու միջև:

Ինչ կը վերաբերի կատորածներու եւ տաճկական բռնութիւններու, այդ բոլորը նոյնալիս օգտագործուեր են ամենամեծ չափով միեւնոյն նպատակներու համար:

Ամէնէն շատ շղմուկ բարձրացուցած են միսիոնարները եւ ճիշտ ատոնք եղած են կատորածներուն և բռնութիւններուն նպաստող առաջնակարգ պատճառները:

Շատ հեռուն չ'եթալու համար, յիշենք այն որ գեռ 22 թիւին. Զմիւռնիոյ կատորածի նախօրեակին, ամերիկական քրիստոնէական կարգ մը հաստատութիւններու նախաձեռնութեամբ կազմակերպուած էր հայ—յունական տարրերու ցոյցը քեմալական կառավարութեան գէմ: Պոստընի, Շիքակոյի, Ռւտուրի և ուրիշ շրջաններու մէջ կարգ մը ամենայայտնի միսիո-

ոնարներ հաւաքեր էին իրենց երկրէն հեռացած միամիտ հայերն ու յոյները եւ սկսեր էին լայնագոյն հաւաքեմարական քարող մը :

Այն ժամանակ այդ ժողովներու առթիւ ամերիկեան հայ մամուլի կողմէ ևս սկսուեր էր ուրոյն հասարակական պրոպականդ :

Ալ չենք խօսիր հայ-ֆրանսաւկան եւ հայ-անգլիական ընկերութիւններու գործունէութեան մասին :

Բնորոշ է այն, որ ճիշտ այդ ժամանակ ամերիկեան խոշոր նաւթային ընկերութիւններու ներկայացուցիչներ կը գանուէին էնկիւրի և բանակցութիւններ կը վարէին քէմալական կառավարութեան հետ :

Իսկ Պոլիս գործող ամերիկեան նաւերու հրամանատար Պրիսթոլ իր կողմէ ոչ մէկ ջանք չէր ինսայեր Ամերիկաքեմալական համաձայնութիւնը յաջողցնելու համար :

Ամէն բան պարզ էր :

Միսիոնարները իրենց աղմուկով եւ «քրիստոնէ-ական ցոյցերով» կը ճգնէին վախցնէլ թուրքիան միմիայն անոր համար, որ կարողանան լաւագոյն պայմաններով ներս մտցնել իրենց դրամագլուխը տաճկաստոն :

Միսիոնարներ և մենաշնորհ պահանջողները ծաւալապաշտական պետութիւններու անհրաժեշտ գործակալներն են, երկուքն ալ կը գործեն միաժամանակ ու միեւնոյն ծրագրով :

Միսիոնարը աղմուկ կը հանէ «կոտորածի մասին, մարդկային իրաւունքներու բնաբարութեան մասին», մինչեւ որոշ վայրկեան մը, երբ ան կը տեսնէ թէ, իր եւ իրաւունքն կամաց կամաց կը դադրեցնէ բողոք :

և առաջ կը քաշէ խաղաղութիւնը կազմակերպողները — մենաշնորհ պահանջողները և համապատասխան ուրծիչները : Այդ պարագաներուն տակ խաղաղութիւնը հանդէս կրբերուի անտեսական մենաշնորհներունոր իրաւունքներ ձեռք ձեռլու համար :

Այդ բոլորը այնքան պարզ է որ այսօր ոչ ոք չի անկար ծածկել : Շատ պարզ է, արնաքան պարզ որ աճախ միեւնոյն մարտանաւով Տաճկաստան կերթան միսիոնարը և մենաշնորհի տէրը : Միեւնոյն ինքնապօվ կը պատին քրիստոնեալ հոգեւորականը և իմաւերիայիսական օրավայրը և երկուքն ալ միմիանց լողքին նստած արեւելեան քաղաքի մը մէջ արեւմտան հաղաքակրութեան բարեմասնութիւններու մտմին կը քարտզն :

Իրենք՝ տաճիկներն ալ այս օր լաւ կը ճանշնան հաւալապաշտութեան այդ երկու մշտական ներկայացուցիչները և գիտակցօրէն կը կուտին արեւմտեան հարիսեցի բռնակալներու խարդախութիւններու զէմ:

Եւ որպինեաւել գիտեն որ եւրոպացիներու օգնող ժանդակող և աջակցող տարերը թուրքիոյ մէջ ապող «քրիստոնէայ բնակչութիւնն է» անհրաժեշտաբար թուրքերը ամենատուժեղ հարուածները կը հասցնեն հաւալապաշտութեան սպասաւորող հայերուն, ասորինեւուն և յոյներուն : Այդպէսով հայկական կոտորածներու սկական հեղինակները եւրոպական ծաւալապատճեները և անոնց հրահանգներով գործող քրիստոնեալ միսիոնարներնեն : Անոնց «մշակութային» աշխատանքները տաճկաստանի մասին մէջ աւելի չարիք բերած է հան բարիք : Ատոնց ործունէութեան և քաղաքականութեան հետեւանքնէ աճկաստանի այնքան հարուստ վայրերու ու երրումը բնակչութեան կոտորածը :

## ՀԱՅ ՄԷՆՇԵՎԻԿՆԵՐՈՒ ԴԵՐԸ

Հայ մենշևիկներն ալ ծաւալսպաշտական մեծ պատերազմի օրերուն պաշտպանած են միեւնոյն քաղաքական ուղղութիւնը, ինչ որ ըրած են իրենց եւրոպական և ռուսական ընկերակիցները:

Կովկասի և Հայաստանի մէջ անոնք համերաշխօրէն գործակցած են հայ պուռաժուազիի ռազմական կազմակերպութեան հետ: Այդ կողմէ առանձնապէս ուշագրաւ էր Բագու հրատարակող Սոցեալ-դէմոքրատական Բանւոր թերթի շուրջ հաւաքուած խմբակցութեան գիրքը:

Այդ մէնշևիկեան կազմակերպութիւնը 1917—1918ին կանգնած էր Պէխամուլի տեսակէտին վրայ և հետեւողական կերպով կը պաշտպանէր «պատերազմը մինչեւ վերջին յաղբանակը» սկզբունքը: Առով ալ չի բաւականանալով անիկա մեծ եռանդով կ'օժանդակէր «հայ ազգային» այն «խորհուրդին» որ իրապէս դաշնակցութեան հասարակական կազմակերպութիւններէն մէկն էր:

Պաքուի խորհուրդի տապալումէն յետոյ հայ մէնշևիկներու գլխաւոր պատգամախօս Բաշխէ իշխանեանը նոյնիսկ այնքան հեռու կ'երթայ որ կ'սկսի ակընյայտնի հակայեղափոխական պայքար մղել մեծամասնականներու գէմ:

Իսկ իշխանեանի ամէնաեռանդուն մէկ ընկերա-

կիցը Դ. Անանուն, որքան ալ այդ տարօրինակ չէ, իր վրայ առած էր, դաշնակցական քաղաքականութեան (quasi) մարքսիստական հիմնաւորման գործը:

Փոխանակ զգաստացնելու ազգայնականութեամբ կուրացողները, փոխանակ խափանելու խմբավետական ցնորքներով վառուած գիւղացիներու շարժումը, հայ մէնշևիկմի երկու ականաւոր այդ պարագլուխները ամէն կերպ կը գրուատէին ազգայնականներու բոլոր քայլերը և ասով արդէն կը խանգարէին աշխատաւորական տարրերու քաղաքական զարթնումի գործը:

Միակ խիգախ գործիչը, Արշակ Զօհրաբեան (ու անոր շուրջը խմբուած մի քանի ընկերները) չի նայած իր թեքումներուն, քաջութիւնը ունեցաւ, ճշգ այդ օրերուն, արձանագրել մէնշևիկ ընկերակիցներու դաւաճանութիւնը, և ձայն բարձրացուց ազգայնականներու դէմ:

Եւ սակայն Հայաստանի մայրաքաղաքին մէջ դանուեցան մարդիկ, որոնք ճիշդ այդ գործին համար Զօհրաբեանը կ'անուանարկէին: Գտնուեցան «սօցեալ դեմօկրատներ», «րոնք միացուցին իրենց ճիզը դաշնակցական ճահճի կոկոցին»:

Անունները մենք չենք յիշեր: Փոքր է մեր երկիրը և բոլորին ալ յայտնի են անցեալի այդ բէնք-ինները:

Սակայն, էմֆէրիալիստական պատերազմի տասնամեայ յոբելեանին, անոնք ալ պէտք է որ յիշուին որովհետեւ իրենց վախկոս գործելակերպով, սօցեալ հայրենասիրական իմաստակուրեամբ եւ շպարուած ազգայնականուրեամբ հայ մէնչեւիզմի այդ հատուածները վնասած են հայ բանւորներու ու գիւղացիներու լեղափոխական զարբնումի գործին ու ատով արդէն աւելորդ ոյժ ու եռանդ ներշնչած են իմբերիալիստական պատերազմը վարողներուն եւ երահարողներուն:

## ԿԱՅՍԵՐԱԿԱՇՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանը, որպէս հայկական վայր, պէտքէ ըսել թէ կայսերապաշտութեան համար երբէք արժէք չէ ներկայացուցած։ Եւրոպացիներու համար ամենակարեւորը Տաճկաստանն էր, իսկ ամենահիմնական նպատակակտը՝ Միջագետքի քարիւղը, Պատմափի երկաթուղին, Պոլսը և Խոկինստէրունը։ Պատերազմէն առաջ իմրեւրիալիստները շատ անգամ խօսած եւ վիճարանած են այդ խոդիրներու մասին։ Պատերազմի օրերուն ալ իմբէրիալիստական խորհրդաժողովներուն մէջ ամենաշուրջ վէճը տեղի ունեցած է միեւնոյն հարցերու քընութեան շուրջ։

Իսկ ըուր միւս հարցերը, մասնաւորապէս երիւնեաներու և ռազզային փոքրամասնութիւններու պաշտպանութեան խնդիրը բերուած են որպէս զինուրական ուրոցն քաղաքականութեան որոշ գէնքեր։

Հայկական հարցի շուրջ աղմուկը, բողոքը և արիւելեան գիւանագիտական շարժումը հնարաւորութիւնն առած են իմբէրիալիստականներուն ձգմելու թուրքերը և անոնցմէ խլելու անտեսական որոշ մենաշնորհ։

Պատերազմի օրերուն զազրելի այդ քաղաքականութիւնը ի յայտ եկած է աւելի բնորոշ ու ցայտուն կերպով։

Իմբէրիալիստական պետութիւնները իրենց երկ-

րին մէջ ապրող հայ վաճառականներուն ու մատուցականներուն մի քանի աննշան խօսք նետած են ապագայ հայաստանի մասին, մի քանի «բարի խօսումներ» ըրած են հայ պատուիրակներուն . . .

Պատերազմի համար անհրաժեշտ էր «բնդանօրային միս», իսկ ով կարող էր այդ գերը աւելի լաւ կատարել, եթէ ոչ մշեցի առնջարը կամ ասորի գիւղացին։

Անոնք «այացաներ» էին, քրիստոնեաներ, միախառնարներու հացը կերած մարդիկ, որոնց համար եւրոպացն («մաքրութեան» նշարանն էր։

Անոնք իրենց յայտնի գրողներու և ռազզային յեղափոխականներու ըրուպականախ միջոցաւ պատրաստ էին ամէն վայրկեան կուտի ելլել թուրքիոյ գէմ և աջակցիլլերեւելքի գէմ պայքարող ծաւալապաշտութեան։

Հարկաւ, անդիտուկան և Փրանսական իմբէրիալիզմի համար աւելի գերազանցութիւն պատրաստ այդ ոյլը, քանի թէ աւելորդ ծախքեր ընելով անդիմական կոմ Փրանսական արիւնը թափել Միջազգետքի անուպատիներուն մէջ։

Անվիր գաւենազիրը այդ նոյն իմբէրիալիզմի գէնքերէն մէկն էր։ Այսպէս թէ այնպէս, այդ զաշնազիրը հայերը և յոյները կ'ողեւորք եւ կը լորէ զանոնք թուրքերը գէմ, ու հնարաւոր թիւն կուտայ ծաւալապաշտուկան պետութիւններուն անսեմել իրենց ոյժերը։

Ով գիտե, եթէ «Անվիր» չ'ըլլար, թերեւս յօյն յօլովուրդն ալ չէր կոսիրը Հայաստանն ալ կ'սթափէր իր ազգայնական երազներէն։

«Անվիր» ախրանչակ զաշնազիրի գերը այն եղած է երերիալիստական պատեազմը և Հոյառան

որ անիկա կազմակերպած և հաւաքած է ցրտած ազ-  
գայնականները համաձայնութեան շուրջը :

Գուցել անոր համար ալ արինոս գոյն ունի Սէվրի  
գաղնադրին կազմը զաշնակցուկան կռուզարութեան  
գիւանին մէջ :

Դաշնակ տիրացուներու համար այդ փաստաթուղ-  
թը այժմ ալ ազգացին յաղթանակի «խորհրդանշան» է :

Հայ աշխատաւորներու համար միլիոնաւոր աշխա-  
տաւորներու մահը յիշեցնող ուրիշնոս կոթող մը :

\* \*

Դաշնակցական կռուզարութիւնը , յոյն կռուզա-  
րութիւնը , և ասորի կռուզարիչները արհեւքի գիմ  
կռուզ իմփերական ընդհանուր զօրաբանակի  
առանձին հաստածներն էին :

Հայաստանը հարկաւոր էր իր իր կիթոնի , զանդ  
որ : Եւ միայն այդքան :

Միանուրները , հայութիրական ընկերութիւնները  
(հայ—ըրիանական և հայ—ֆրանսական) , յեղափոխա-  
կան արդացին կուսակցութիւնները , ազգային ողբեկա-  
ռութիւնը անչէջ պահելու համար անհրաժեշտ էին : Իսկ  
առանցմէ ի՞նչ հետեւանք կրնար ստեղծուիլ թուրքիա  
ապրագ քրիստոնեաններու համար , այդ բոլորով արե-  
մունան զիւանագէտները շատ քիչ կը հետաքրքրուէին :

Այդ քիչ զրագեցներ եւ բազացիները , որովհետե-  
անոնց նպատակն էր հայերու , յոյներու և ասորիններու  
Արևելե Գնուլը թուրքիակէն խլել նոր տեղեր կամ նոր  
մնաշնորհներ :

Հայ վաճառուկաններն ու հայ բարժուաններն այ-  
էին հետաքրքրուեր , որովհետեւ անոնք երկրէն գուր

կապրէին՝ Բարիզ , Լոնտոն , Գահիրէ կոմ Պոսթոն , և  
ուեէ հարուած կամ վաս շէին կերած թուրքիայէն :

Բուրժուա հայերը ուս իիշ բաշտուքեամբ կապ-  
ուած էին Եւրոպայի արդինաբերական ընկերութիւննե-  
րու հետ եւ ուու հասոյր կ'սանային իրենց տերեւու  
ովասկած» յաւեխալ արժեկնելու : Եւ ասոր համար ալ  
պատրաստ էին ամէն օգնութիւն հասցնել իրենց սէ-  
րերուն , հոգ չէ թէ այդ ըլլայ մէկցի կամ շտախցի  
գիւղացիներու կռուրածի գինով :

Հայաստանի զաւեակցական կառավարութիւնը , մի-  
ալն այդ գաղութահայ (ուուսահայ) պուրծուազիայի կա-  
ռավարութիւննելու եւ : Երկրի բնակչութեան , բանաոր և  
գիւղացի ժողովուրդի և իրական նողի հետ ամեննեւին  
կապուած էլք :

Ասոր համար ալ ան սկիզբէն մինչեւ վերջ , կա-  
ռազի տոկունութեամբ կռուզարած է իմփէրեալիստնե-  
րու բոլոր պահանջները , կռուրածի մատնած թրքա-  
նայաստանը , Երբակը և աւրած ու քանդած է գիւղա-  
ցիական հայաստանի արգաւանդ և հարուստ շրջանները :



ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ  
ԵՒՐՀԱՅԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ



Դաշնակցական մամուլը հիմայ ալ կը խուսափի միշտ տեղեկութիւններ հազորդելու իր եւ խորհրդային կառավարութեան 1920 բուականի յարաբերութիւններու մասին: Եւ հասկնալի է թէ ինչու: Ոչ մէկ փաստ այնքան շաւ չի բնորոշեր գաջնակցական կառավարութեան խկածան եռքիւնքը, որքան անոր գիրքը խորհրդային կառավարութեան հանդէս:

Ինչպէս յայտնի է, 1920 թուականին, Հայուստան նիւթեական ամենածանր կացութեան մէջ կը գանուէր: Այն ժամանակ ան ոչինչ չէր արտադրեր, այլ միայն կը սպառէր: Կ'սպառէր անցեալէն մեացած չնշին սպառատները, կ'սպառէր ժողովուրդէն բոնի հաւաքուած պարէնը, կ'սպառէր արտատահանէն սոսացուած նու էրները: Այսպէս սպառելով կը «կառավարուէր»:

Իսկ երկիրը ճիշդ այդ ժամանակ կը քայլայալը և կը հիւծէր, վերջնականապէս կը քանդուէր դիւզական տնտեսութիւնը, այդինքը արտերը խնամքի բացակայութեան պատճառով: Մայր սովորական զերանդիրով կը հնձեր հաղաքներն ու զիւրերը բափառող անուն հազարաւոր զայրականներ:

ոքեր եւ մանուկներ ...: Ահա ճիշտ այդ ժամանակ յայտնի կ'ըլլայ, որ Մակուայի մեծամասնական կռուավարութիւնը չի նայած իր սեփական ժամը կացութեան պատրաստ է իր ձեռքը երկարէլ Հայաստանի աշխատաւորութեան և անոր օգնել, եթէ միայն այդ մասին ուրոշ գիմումը լլայ Հայաստանի կառավարութեան կողմէ, եթէ միայն Հայաստանի մէջ իշխող կառավարութիւնը հրաժարի իր իմբէրիալիստական և հակայեղափողական գործելակերպէն:

Խորհրդային կառավարութեան թէ՛ սուաջարկը և թէ՛ պայմանները յայտնի էին ոչ միայն նեղ շրջաններուն այլ նաև ամելի լազն հաօքրակռութեան:

Խորհրդային հանրապետութիւնը՝ մեկ պահանջ միայն կը գներ դաւակցականներուն՝ վար դնել զենքերը եւ խզել յարաբերութիւնները իմփերիալիստական պետութիւններու նես: Միաժամանակ ան կ'առաջարկէր շաշնակցական կառավարութեան, իր վրայ առնել միջնորդի գերը և խաղաղ կերպով լուծել հայ բրհսկան վեճը:

Հարցը չափազանց պարզ էր: Խորհրդային հանրապետութիւնը 1920 բուականին այնքան ուժեղ էր, որ կարող էր դատարկ ձեռներով, անզեն գրաւել ամբողջ Անդրկովկասը: Գէտք չէ մոռնալ, որ հարաւի ըստը հակայեղափոխականները քանի և ֆուզանի մջամանները գործող բոլոր միապետականները ջարդած ու խեղդած և ձեռք առած էր Հիւսիսային կովկասը, Տավրիսանը և Աստրականնը: Դրութիւնը այնքան որոշ էր, որ նոյնիսկ վրացական մէնչէվիկները օրոշած էին առանձին պատուիրակութիւնը զրկել Մակուա և Հայութիւն կնքել մհամասնականներու հետ:

Մէնչէ գիշերու այդ գործելուկն բազ սթափնցւցի : ազդեցութիւն պէտք էր թողուր հայ դաշնակցականներու վրայ , սակայն իրավէս հակառակը կը պատուի :

Դաշնակցականները՝ կը զրկեն իրենց պատուիրակները Մոսկուա , բայց միաժամանակ ամէն ինչ կ'ընէին պատուիրակներու գործը ջուրը ձգելու և հնարուուր հաշտութիւնը իրանգարելու նպատակով :

Նախ և առաջ դաշնակցական Հայաստանը պատշիրակութեան անդամներ կ'ընտրէ անոնք՝ որոնք երկրին մէջ իրենց հակախորհրդացին ուղղութիւնով յայսնի էին : «Հաշտութեան» պատուիրակութեան նախագահ ընտրուած էր «Հին Աստուածներ»ու «Երազ Օրեւու հեղինակ Լեւոն Շանըր» . որը միշտ կապիտալիստական Համաձայնութեան ամենաջերմ երկրագունդերէն եղած է : Պատուիրակութեան երկրորդ անդամք՝ Էսէրական և հոկասովիէթական հովերով լեցուած մաւորական մը , Համբարձում Տէրտիքեանն էր : Երրորդը՝ մեծամասնականներու հետ 1918 թուականին հագու խիստ կատաղի ընդհարութեար ունեցող Զարածեանն էր : Այդ բոլորքն պարզ էր արդէն որ դաշնակցական կառավարութիւնը դիտումնարկ կերպով ընտրած էր զանոնք , որդիսզի ունե համաձայնութեան եզր մը չի գտնուի պատուիրակներու և Մոսկուայի մէջ :

Սակայն այդ ալ բաւական չհամարելով , Հայութանի կառավարութիւնը՝ իր պատուիրակները լիազօրած էր շահապարել և դէպի Մոսկուա շարժի շափառանց զանդաղ :

Անդիրը այն էր , որ ճիշտ այդ ժամանակ , և ու-

սոն թուրքերու և անպայտացիներու միջև զայտնի բանակցութիւններ սկսած էին : Դաշնակցականները բան մը լսածէին այդ մասին և մեծ յայսեր կը տածէին որ անգլիացիներէ աւելի բան կրնան ստանալ քան Խանրապետութիւնն : Ասոր համար ալ պատուիրակութիւնը գանդաղ կը չարժէր , որպէսզի հնարաւորութիւններ ստանարու կոնսունէն և բան այնմ այ վարելու իր գործելակերպը Խորհրդացին թշրիմտթեան հանդէպ :

Ինչ և իցէ :

Դաշնակցական պատուիրակութիւնը ուղղագիւ գան գաղ շարժերով կը համար վերջապէս Վրաստիկովկան և Այնտեղ նա կ'իջնէ տեղուցն հիւպատուի մօտ և ութ օրի չափ «կը հանգատանայ» : Յետոյ միեւնոյն արագութեամբ կ'ուղղափ զէպի նոր նախիջնան և հոն նորէն «կ'իջնէ» և նորէն կը «հանգատանայ» : Եօթ օրէն յիտուհաւարաց պատուիրակութիւնը դանդաղ օրէն տեղէն «կը բարձրանայ» և վերջապէս կ'ուղելորի դէպի Մոսկուա : Բայց տուով ևս չի վերջանար գործը :

Դաշնակցական կոռուպարութեան պատուիրակութիւնը Մոսկուայի մէջ սկզբէն արգէն կը նորկայացնէ իր առանցական պահանջները :

Իր սփհական փափուկ վիճուկն ու քաղաքական հանգամանքը առանց հաշուի առնելու՝ պատուիրակութիւնը մէկ կողմէն կարուկ կերպով կը պահանջէ իրեն տալ իսկոցն և եթ Դարապազր , իսկ միս կողմէն ալ ոչ մի կերպով չի համաձայնիր իմիւրիալիստական համաձայնութեան (Անդանդ) հետ իր կասպիրը կարել : Եսորն ուղին կառավարութեան

համար ամենակարեւորը միայն ու միայն այս վերջին կետն էր : Եղանքան կարեւոր էր այդ գաշնակցական կառավարութեան համար, որ — ինչպէս վերը յիշեցինք — ամենասեր կերպով կապուած էր խմբերիալիստական պիտութիւններու հետ, որոնց ներկայացուցիչներու խորհուրդներով կը կառավարուէր իր ամբողջ գործունէութեան ընթացքին :

Ասոր համար այ Մոսկուայի «բանակցութիւններ» կը վերջանան անյաջողութեամբ :

Ասոր հետ մէկտեղ Խորհրդային կառավարութիւնը կարեւոր և անհրաժեշտ համարելով հաշտութիւնը Հայուսանի հետ, որից միջոցի մը կը ձեռնարկէ : Ան իր կազմէն առանձին պատուիրակութիւն կը զրկէր և Հայուսանի համար ներկայացուցի կը կարգէ լրդրանը :

Սակայն այդ ձեռնարկը ևս չիտափեցներ լաշնակցականները : Դաշնակցութեան կառավարութեան արտաքին գործերու նախարարութեան դիւնանի մէջ պահուած փառաթուզթիւրէն յայտնի է որ այդ ժամանակ գաշնակցական Տիգրան Բէկալատեանը բանակցութիւններ կը վերէր Անգ, Զօրավար Ստոկսի հետ և իր բուրու քայլիրուն մէջ կը կառավարուէր Ստոկսի ցուցունքներով : Կատկածէ գորս և որ դաշնակցական կառավարութեան Օլթիի վրայ ձեռնարկած արշաւանքը նոյնպէս կատարուած և անգլիացիներու անմիջական խորհրդով : Եւ ահա, երբ այդ խելակորսյու արշաւանքի անյաջողութիւնը կը պարզուի, երբ ձեկտար կը թուլանայ և կը քայլիրուի — այդ ժամանակի միայն կը պարզուի, թէ անգլիացիներու կողմէ ոչ մի օգնութիւն չի դար :

Միեւնոյն գիւտանի մէջ պահուած թզթերէն կրտեղեկանանք, որ նոյնիսկ այդ ժամանակ, Բէկալատեանը՝ Ստոկսին գիմած էր՝ խորհուրդ ստացած էր՝ ստեղծուած անել կացութենէն Հայուսական միջոցներով» դուրս գալ :

Խորհրդային ներկայացուցչութիւնը այդպէս Հայուսան կը մտնէր ծիչտ այն ժամանակ երբ անոր (Հայուսանի) Եւրոպայի բարեկանները երես կը դարձնէն :

Աւշ էր այդ «օթափումը» : Սակայն այդ «ուշացած» վայրկեանին ալ հնարաւոր էր ուղղել հին սխալները, եթէ գէթ միայն այս անգամ գաշնակցականները իմբէրիալիզմի հետ կարէին իրենց կապերը և կարուկ կերպով յայտարարէին, թէ պատրաստ են հաշտուելու Խորհրդային հանրապետութեան հետ և վերջապահների միջէրիական միջէրիալիստներու կողմէ, հրահանգուած արկածարինդրական գործելակերպին :

Այդ հաշտութեան իրականացման համար՝ Խորհրդային հանրապետութիւնը իր կողմէ Ալեքսանդրապոլ քիած էր Բաւու Սդէվանին, որուն յանձնարարուած էր հայ թուրք բանակցութիւններու ժամանակ միջնորդի վերը ստանձնել : Սակայն գաշնակցական կառավարութիւնը այդ առաջարկը ևս մերժեց ու նախարար Արարատեանի բերանով քէմալականներուն յայտարարեց : Թէ գաշնակցական կառավարութիւնը կը ցանկայ բանակցութիւնները վարիլ միանգամայն անսկախի առանց միջնորդի :

Ի հարկ է այդքան ճիշտ չըր : Դաշնակցական կառավարութիւնը կը հրահարէր Խորհրդային կառավագ

բութեան առաջարկէն : Բայց՝ ան ուրիշ միջնորդի մը խորհուրդներէն չէր հրաժարեր : Այդ խորհրդատուն անդլիական գօր . Ստոկսն էր :

Աւելի քան ակներե է , որ գաշնակցականները այս անդամ ալ Մդեմանու միջնորդութենէն հրաժարելով իմբերիալիստական պետութիւններու Ենթայացուցիններուն խորհուրդներով եւ հրահանգներով կը կառավարուիին : Դաշնակցական կառավարութիւնը տակածին չէր հրաժարած իր վաղեմի «ազգային» քաղաքականութենէն և խորապէս հաւասարած էր . թէ իր խելայիդ քաղաքականութեան համար կը վարձատրուի և մրէրիալիզմի կողմէ :

Սակայն այս անդամ ալ անոր այդ յայտերը չորաշար կերպով կը ջախճախուին :

Ոչ ոք իրեն օգնութեան կուգայ :

Ոչ ոք ձեռք չերկարեր Հայաստանին : Դաշնակցական կառավարութիւնը հրաժարելով Խորհրդային կառավարութեան միջնորդութենէն ինքզինքը կ'ենթարկէ մէկոսացման և Թուրքիաց ցէմ կատարերաստէն առանձին մնալով , իր սեփիական ցանկութեամբ ու իր սեփիական ուռումով կ'ընդունի ու կը ստորագրէ Ալեքսանդրապոլի դաշնագիրը :

Ան կրնար չստորագրել այդ գաշնորդիրը , քանի որ գաշնակցական կառավարութիւնը իրաւագօր կմտավարութիւն չէր , քանի որ Հայաստանի մէջ առեղծոտած էր Նոր-Խորհրդային կառավարութիւն :

Ասոնք բոլորը գիտէր Ալեքսանդրապոլի մէջ բազմած գաշնակցական տապալուած կառավարութեան պատուիրակութիւնը :

Բայց առանց այլեւայլի երբ ոն Ալեքսանդրապոլի դաշնագիրը կը ստորագրէր , յոյս ունէր թէ , Թուրքիոյ օգնութեամբ քաղաքական իշխանութիւնը նորէն կը դրաւէ և նորէն տէր ու տիրականը կը դառնայ աւերակ Հայաստանի :

Դաշնակցական կառավարութեան մոադրութիւնը իրապէս այգպէս ըլլալը յայտնի էր անկէ որ Հայաստանի խորհրդայնանալէն անմիջապէս յետոյ Ճախագաշնակցական Վրացեանը առաջինը կ'ըլլայ ապստամբութեան գրօ բարձրացնողը Խորհրդային կառավարութեան գրութեամբ քէմալական կառավարութեան ներկայացուցիչ Պէճակատինէն կ'ինդրէ իրեն ռազմամթերք զրկել մեծամասնականները Հայաստանին դուրս վտարելու համար :

Ուրիշ խօսքով , արդէն Ալեքսանդրապոլի մէջ գաշնակցական կառավարութիւնը ժամանակ շահելունպատակով և առ ի ձեւակերպութիւն՝ որոշած էր հաշտութիւն պողչէվիկներու հետ : Ան , տակաւին այնտեղ , ժրագրած էր վար չի գնել իր վանդոտած զէնքերը և առաջիկային յարմար պարագային զիմնել իր հինաւուրց նմբէրիալիստ «բարեկամներուն» և նորէն շարունակել «ին երգը» :

Առօդ ալ կը բացատրուի այս որ Կովկասի հայ պուրժուազիի կառավարութիւնը մինչև իր վերջնական պարտութիւնը չի դադրեցներ կոխւը Խորհրդային կառավարութեան գէմ :

Վրացեանի խելատ ապստամբութիւնը կը ճնշուի , առկայն ասով ալ չի վերջանար ամէն ինչ : Արովնեան միջազգային իմբէրիալիզմի ծառայող հայ հակայեղա-

փոխաւթիւնը կը բարձրանայ դէպի լեռները և այդ  
տեղերէն՝ Լեռնային Զանկեզուրէն իր կափւը յամա-  
ռութեամբ կը չարունակէ ժողովուրդի դէմ:

Օդը կը մաքրուի վերջնականապէս և Հայաստանը  
ազատ չւնչ կը քաշէ այն ժամանակ միայն, երբ լեռ-  
ներէն կը քաշուին Կովկասեան հակացեղափոխութեան  
այդ վերջին խումբերը:

Հայաստանի աշխատաւորութիւնը իր վճռական  
հարուածով զայնակցական կառավարութեան վերջին  
գունդերը անդին՝ դէպի Պարսկաստան կը մդէ. առով  
երկիրը կ'ազատազրուի արգէն վերջնականապէս իմրե-  
րիալիզմի տիրակալութենէն:

\* \*

Խոչպէս կը տեսնենք, ազգատ և աւերուած Հա-  
յաստանը մեծազոյն հարուածը կրած է իմրէրիալիս-  
տական պատերազմին: Ան արորուած է զօրքերու սո-  
սին տակ, տրորուած է առաջ և ետ գացող բանակ-  
ներուն տակ: . . . Ան ջարգուած և կոսորդի մատնուած  
է յանուն իմրէրիալիզմի և եւրոպական «քաղաքակա-  
նութեան»:

Ան ծառայելով և սպասուորելով «Եւրոպային»  
իր հարեւաններուն դէմ կորի մզած է:

Անա ինչո՞ւ աւերուած և քանդուած Հայաստանը,  
այսօր երբ «խաղաղասէր Եւրոպան» և «Ազգերու Ժո-  
ղովը» արիւնոտ անցնալի հայուեցարզարը կը կատարէ:  
Իրաւունք ունի իր կոզմէ ևս ներկայացնելու հաշիւք  
միջազգային մեծ ու փոքր այն աւազակներուն, որոնք  
ստեղծած են այս մեծ և անարկո ստատերազմը:

## ՅԱԻԵԼՈՒՄԾ

### I. ՏԱՃԿԱՍԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

(Զարական կառավարութեան արաւաքին  
գործերու նախարարութեան գաղտնի գիւանէն: )  
«Տեղեկագրութիւն» Փոքր Ասիր հարցի առթիւ»

21 Փետրվար 1917

1916ի Դարենան, Լոնտոնի եւ Փեդրոկրայի մէջ տեղի  
ունեցած բանակցութիւններու հետեւանդով, անզյիտական  
Ֆրանսական եւ ուռական դաշնակից կառավարու-  
թիւնները Թուրքիոյ մէջ իրենց ապագայ ազդեցութեանց  
օրջաններու եւ հողային նուածումներու մասին համա-  
ձայնութեան եկան, ինչպէս նաև Արաբիոյ սահմաններուն  
մէջ արաբական անկախ պետութիւն կամ արաբական  
պետութիւններու գանձակցութիւն կազմելու վերա-  
րիեւալ:

Այդ համաձայնութիւնը ընդհանուր դիմերով հե-  
տեւական է:

Ռուսիան ձեռք կ'անցնէ Եզրումի, Տբապիզոնի,  
Անի, Պիրլիսի ուղանները, և հարաւային Քիւրտիս-  
անի հոգամասը՝ Մուշ—Սղերդ, Բայն—Օմար, Ամալիա  
պարտկալան սահմանի գիծով: Սեւ ծովու եղերքը ուռ-  
ասկան նուածումներու վերջնական կէտը Տրապիզոնէն  
արեւմուտ ապագային որոշելիք վայրն է:

ԽԵԱՆԱԱՆ Կ'ԱՏԱՆԱԱՅ ՄՈՒՐԻՈՅ ՃՈՎԱԳԻԵԱՅ ՀԵՐՄԸ. ԱՄԱՆԱՅԻ ԿՊՈՍԱԿԱՐՈՒԹԻՒՆԸ և ՀԱՐՐԱԷՒՆ ԱՅՆԹԱՊ—ՄԱՐՏԻՒՆ ԳԻՖԵՒՆ ՄԻՆՅԱ ԱՊԱԳՈՅ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԱՀՄԱՆԸ և ՀԻՒՍԻՒԵՆ ԱԼԱ ՏԱՂ ու ԿԵՆԱՐԻՒԱ, ԱՂ ՏԱՂ, ԵՐԼՄԸՎ ՏԱՂ, ԶԱՆԱ, ԽԱՐԲԵՐՋԻ գծին սահմաններուն մէջ ինկած հողամասը :

ՄԵՃԸ ՔՐԻՏԱՆԻՒԱ ՃԵՐՈՔ Կ'ԱՅԵՑՆԵ ՄԻՋԱԳԵԿԹՔԻ ՀԱՐՐԱԷԱՅԻՆ ՀԱՄԱՐ ՊԱԳՈՍԱՊՈՎ ՄԻԽԱԾԻՆ և ՀԻՒՍԻՒԵՆ իրեն կը վերապահէ Հայքա և Աքքիւ նաւահանգիստները :

ԱՆԴԻՄԱՅ և ՖՐԱՆՍԱՍՅԻ ՀԱՄԱԾԱՅՆՈՒԹԵԱՄԲ ՓՐԱՆՍԱԿԱՆ և ԱՆԳԼԻԱԿԱՆ ԵՐԼՔՐԱՄԱՏԵՐՈՒ ՄԻՋԵ ԻՆԿԱԾ ՄԱՐԱԴՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ ԱՐԱՐԱԿԱՆ ՎԲՈՒՈ ԹԻՒՆՆԵՐՈՒ ՊԱՀՆԱԿԳՈՒԹԻՒՆ ՄԲ կը կազմուի, որուն ՎՐԱՅ ունենալիք աղդեցութեան շրջանները միաժամանակ կ'որոշուին :

ԻՆԿԱՆԱԷՐՈՒՆԸ ագստ նաւահանգիստ կը յայտարուի :

Դաշնակից պետութիւններու կրօնական շահերը ապահովելու նկատու մներով, Պազմատինը սրբավայրերով հանդերձ թրքական երկրամատն զորու կը ձգուի և Ռուսիոյ, Ֆրանսայի և Անգլիոյ համաձայնութեամբ յառակ րէժիմի կ'ենթարկուի :

Եթե ընդհանուր կանոն սահմանակից պետրիւները պարտաւոր են նաևնալ փոխադարձաբար իրենց գրաւած շրջաններուն մէջ մինչեւ պատերազմ եղած արդիւնաբերութիւնները եւ զիջումները (concession): Անոնք կը համաձայնին իրենց նուանումներուն համարատասխան բաժին յանձն առնել թրքական պարաքէն :

Բնուգրին համապատասխան է :

(ԱՅՆՎԱԳՐՈՒԹԻՒՆ)

ՖՐԵԱՆԱԿԱՆ նախարար ՊՐԻԱՆԻ նամակը՝

ԳԵՂԱՐ ԿԱՐՈՒՅԻԿՈՍԻՆ

ՖՐԵԱՆԱԿԱՆ նախարարապետութիւն

ՆԵՐԸԲԻՆ ԳՈՐԸՈԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ: ՆՈՐԻՆ ԱՐՐԱՎՈՒԵԹԵԱՆ Տ. ԳԵՂԱՐ Ե. ՃԱՐԱԳՈՅՆ ՊԱՄՐԻԱՐՔԻ և ԿԱՖՈՂԻԿՈՍԻ ԱՄՆԱՆԱՅՆ հայոց, ի սուրբ էջմիածին ի Վազրշապատ:

ԶԵՐԴ ՍՐԲԱԳՆՈՒԹԻՒՆ.

2915 Հոկտ. 1—28 ՆԱԽԱԿՈՎ զիս իրազեկ կ'ընէիք թէ ԶԵՐԴ ՍՐԲԱԳՆՈՒԹԻՒՆ համեր է Պօղոս Նուպար փաշային պատու իրակադիր տարով հանրապետական կառավարութեան քով ներկայացուցիչ նշանակիլ հայ ժողովութիւն շամերու պաշտպանութեան համար:

ԶԵՐԴ ՍՐԲՈՒԹԵԱՆ ՀԱմելի եղած է ձեր իզգիրն ազգացու մեկրը արտայայտիլ ինձ դաշնակից պիտութիւնն ներու զօրքերու յաղթանակի նկատմամբ:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԱԿԱՆ կառավարութիւնը շնորհապարտութեամբ ընդունեց այդ բարձր համակրաւթեան վկայութիւնը, մասնաւոնդ այն տակնին՝ երբ Սուրբ էջմիածնի Առաքելական աթոռոր գտնան փորձութիւններ կը կրէ, առաւել ևս գնահատելի է այն երկիրներու համար, որ այս վայրը կեանին յանուն իրաւունքի, արդարութեան և մարդկութեան պատույն, բոլոր ուժերով կը մաքառին:

ԶԵՐԴ ԱՐՐՈՒԹԵԱՆ քաջ ծանօթ են այն վշտագին յազումները, որուն Ֆրանսան ևս հազարդակից եղաւ միւս բազագակիրթ ազգերու հետ այն սրտմտութեան

հալածանքներու լուրերու առջև որուն զոհերը  
եղան թուրքիոյ հայերը :

Ամեն անգամ, նկատի ունենալով ներկայի պայ-  
մանը, երբ Ֆրանսան հնար ունեցածէ հզօրապէս արտա-  
յացտեղու իր խնամքը հայ ազգին, հանրա-  
պետական կառավարութիւնը հոգածու եղած է  
անոնց զօրաւիդ ըլլալ և մեղմել անոնց տարաքաղդ  
վիճակի խստութիւնը, Զերդ սրբութիւնը կրնայ հաւ-  
ատալ և վստահ ըլլալ թէ այս միեւնոյն զգացումներ-  
ով դաշնակից պետութիւններու համահաճութեամբ  
կ'ձեռնարկէ նահայ ժողովուրդին օրինաւոր հատուցում-  
ներ ընձեռելու, երբ հանգամանքները ներեն :

Հաճեցէք ընդունիլ Զերդ հարգանացս հաւաստիքը,   
որով պատիւ ունիմ, մնամ Տէք՝

Զերդ Սրբազնութեան  
ամենախոնարհ և ամենահնագանդ ծառան  
Ա. ՊՐԻԱՆ

Փարիզ, 12 Մարտ 1916

## ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԶԱՐ ՆԻՔՈԼԱՆ

Կարտասապէնք Դաշնակցութեան կեդրոնական օր-  
կան Հորիզոնէն (917 նոյ. 27 թիւ 265) այն առաջ-  
նորդողը, որով մեր ազգային յեղափոխականները կ'ող-  
ջունէին արիւնոտ նիքոլան :

Թիֆլիս 27 նոյեմբեր

Պատմական օրեր

Թիֆլիսը այս քանի մը օրերը պատմական օրեր  
Կ'ապրի:

Ռուսիոյ թագաւոր կայսրը իր թագաղրութենէն  
յետոյ առաջին այցն է որ կուտայ Թիֆլիսին: Իսկ  
թիֆլիս կովկասի սիրտն է, անոր մայրաքաղաքը, ուր  
ներկայիս համախմբուած կը զանենք Ռուսաստանի  
քաղաքան ազգութիւններու ներկայացուցիչները: Հոս  
կը զանենք Վէլիկոուս և Մալոուս և Լեհ, Հրէա,  
Թուրք, Վրացի, Հայ... մէկ խոսքով Թիֆլիսը պայօք  
կարող էք համարել Մեծն Ռուսաստանի մանրանկարը:

Այսողէս որ այն սրտագին ընդունելութիւնը, որ  
ներկայիս ցոյց կուտայ Թիֆլիսը Ռուսաստանի օգոս-  
տակառ պետին, կարելի է համարձակօրէն ամբողջ  
Ռուսաստանին վերագրել, որովհետեւ ներկայ ընդու-  
նելութիւնը համաժողովրդական է և առանց ցեղի  
խարս թեամն կը պատկանի ամէնքին:

Պատմական կը համարենք այս օրերը այն պատ-  
ճառով որ թագաւոր կայսրը, որպէս պետութեան զը-  
լում, անձամբ ականատես կը լինի այն մնծ պարտա-

ձանաչութեան ու քաղաքացիի պարտակատարութեանը  
որ այս ծանր օրերուն ոռուսի հետ հաւասարապէս ցողց  
կուտան այլազգի և այլակրօն տարրերը : Թագումո՞ր  
կայսրը կը տեսնէ թէ ինչպէս կովկասի ժողովուրդները  
հայրենիքի համար մեծ սիրով կատանձնեն ամենա-  
ծանր գոհովութիւններ :

Թագաւորի այցելութիւնը մեծ նշանակութիւնը  
կունենայ մեր ծայրագաւառուի համար, որովհետեւ որ-  
քան յաճախ կովկասը արժանանայ իր կայսեր տեսու-  
թեան, որքան յաճախ և անմիջականորէն կարողա-  
նայ ներկայացնել իր իղձերն ու ցանկութիւնները իր  
քաջաւորին այնքան շուտ կը պակուի անոր տեհն-  
ջանքները :

Առանձնապէս գալով հայերուս, կ'ըսենք, որ ներ-  
կայ բարձրագոյն այցելութիւնը թիվլիս և Ռուս-թըր-  
քական պատերազմի վայրերը, աւելի քան պատմական  
է մեզ համար, որովհետեւ այս ծանր օրերուն, երբ  
հայ ժողովուրդը իր նուիրական ու պատմական իղձե-  
րուն իրազործումը կը կապէ Ռուսաստանի հետ, հզօր  
Ռուսաստանի կայսեր այցելութիւնը հայշատ վայրերը  
միմիայն ըերկրանքով ու ցնծութեամբ կարող է լցնել  
հայ ժողովուրդի սիրուը :



ՀԱՅ ԱԶԳԱԾԵՐՆԻ ԲԼ ԵՒ ԶՈՒ ՆԻՔՈՂԱՆ (\*)

Սաման Յարուբիւնեանի նառը Զար Նիքոլային

Զերդ Կայսերական մեծուրիւն,  
Ողորմած Թագաւոր

Մեր երջանկութիւնը անսահման է : Կատարուցա-  
վաղեմի և ջերմ կանկալին—երես առ երես տեսնել  
ձեր մեծութիւնը, մեր սիրեցեալ թագաւորը : Գլուխ  
կը խոնահեցնենք ձեր մեծութեան առաջ :

Հայ ազգաբնակչութեան կալմէ պատուիրակու-  
թիւն մը իր հաւատարիմ հպատակներու զգացումները  
Զերդ վսկեմութեան յայսնելով, հաւարձակութիւն  
կ'առնէ հաւասարացնել, որ մեզի համար այս պատմա-  
կան օրը, ամբողջ հայ ժողովուրդը իր րուրը հոգիով  
մասնակից է մեր ուրախութեան :

Պատմութիւնը կը հրահանգէ այդ հին քրիստոն-  
եայ ժողովուրդի, որ Ասիոյ մէջ շատ վիշտ և տանջանք  
կրած է ո զրացիներէն, քրիստոնէական հաւատքի  
համար, որ միայն Ռուսաստանը եւ անոր քագակիր  
միապետները հովանաւորած եւ պատպանած են ինչ-  
պէս անոնք պատպաներ են ուրիշ քրիստոնեայ ժողո-  
վուրդները Արեւելիք մէջ, որոնք ազատութիւն ստացան  
ուռական զէնքի ուժով :

(\*) 1914 Նոյեմբերին Նիքոլա ցարը եկած էր կով-  
կաս : Յարը ողջունած են առանձին ձառերով Ս. Յա-  
րութիւնեան, Մեսրոպ Եպիսկոպոս և Խատիսեան :

Եւ այժմ, երբ ոռւսական փառապանձ զօրքը իր վիճապես պարագլուխի կամքովը ը կռու Հայաստանի ծիւնապատ բարձրութիւններու վրայ եւ Ալաշկերտի լայն հովիտի մէջ Թուրքիոյ դէմ, որ Գերմանիոյ գրգռումով յանդղնեցաւ ձեռք բարձրացնել հզօր ոռւսաստանի վրայ, հայելը, հետեւելով իրենց նախնեաց պատերազմներուն, ոտքի ելան իրեւ մէկ մարդ, ինչպէս ձեր միւս հաւատարիմ հպատակները, զոհելու իրենց կեանքն ու զոյքը ի փառ Մեծն Ռուսաստանի և զահին:

Թուրքիոյ հետ պատերազմելու լուրը յուզեց ամբողջ հայ ժողովուրդը: Ամեն երկիրներէ հայերը կը տապէն մտնել ոռւսական զինուորութեան փառաւոր շարերը եւ իրենց արիւնով ծառայել ոռւսական գեների ազատութեան:

Կազօթենք ամենորարձրեալ Աստածոյ, յաղթել թշնամիներուն թէ Արհեւելքի և թէ Սրեւմուտքի մէջ: Մեր սրաերը լիցուած են ջերմ ցանկութեամբ, որ մեր թանկագին հայրենիքին բաժին ինկած փորձանքը աւարտի ոռւսական զէնքի նոր փառքով և Արհեւելքի մէջ ոռւսաստանի պատմական խնդիրներու լուծումովը:

Թող ազատ ծածանի Ռուսական դրօւակը Վասիլի եւ Տարտակալի վրայ:

Թող, մեծ բազուոր, ձեր կամքով ազատութիւն բասան բրեական լուծի տակ մնացած ժողովուրդները:

Թող յարութիւն առնէ, Ռուսաստանի հովանաւորութեան ներքեւ, զէպի նոր և ազատ կեանք, քրիստոսի հաւատարի համար թուրքիոյ մէջ տանջուող հայ ժողովուրդը:

Պատղամաւորութիւնը խոնարհելով կ'երկրպագէ ձեր մնածութեան և ամբողջ հոգիով կը ցանկաց ձեզ և ձեր օգոստափառ տանը երկարատեւ կեանք ի փառ և ուրախութիւն ամբողջ Ռուսաստանի:

Ալեքսանդր Խաչիսնանի նառը

27 Նոյեմբեր

### Մեծ Արքա՝

Գրուխ կը խոնարհեցնենք Ռուս հոգի խնդրնակոյ Տիրոջ առջեւ:

Մենք, Թիֆլիսի քաղաքալին ինքնավարութեան ներկայացոցիշներս, այնչափ բաղպաւոր ենք այն զիտակցութեամբ, որ հանդիսանալով որդիներ կովկասի սիրտ Թիֆլիս քաղաքին, որու մէջ կերպնացած է երկրի զիւսաւոր ժողովուրդներու հոգեկան ողջ կեանքը, տեսնելով առաջինը մեր սիրելի միապետը, անընկանելի պահանջ մը կզգանք մեր սրաի ամբողջ ջերմութեամբ մեր խորին հաւատարիմ հպատակութեան զգացումները արաւայատել մեր անքածան թանկագին հայրենիք Մեծ Ռուսաստանի Մեծ Պետրին . . . :

Մեծ և ռուսու երկրի ասուածը:

Հասուատ և ասոք ունենալով Ռուսաստանի անպարտութեանը, անոր առաջատ ուժերուն, զէպի մեր Մեծ Կարոր տածած բուռն սիրով, մենք միացած մըսամունկով եւ շաղկապուած բափուող արիւնով կուտանի հանդիսաւոր երդում շապանելու մեր հոգիի ուժը մինչեւ որ մեր պանձալի յաղբական զօրքը ընդմիջ չի ցախացախէ նեն քենամին և առող առաւել

ևս մեծացնէ մեր Մեծ Հայրենիքի ուժը և զօրութիւնը : Կը խոնահինք սիրեցեալ թագաւորի առջև : Կը խոնահինք սիրեցեալ թագաւորի առջև : Կայսրը կացցեն թագաւոր կայսրը, թագուհի կայսրուհիները և արքայաւուն գահաժառանգը :

Հուսա՞ թագաւոր կայսրին :

## ԽՈԼԻՍԻՍԵԱՆԻ ՃԱՌԸ ՆՈՅԵՄԲԵՐ 26 ԻՆ

Մեծգ թագաւոր :

Երկար տարիներ մեր հինուաւրց քաղաքի ազգաբնակչութիւնը սիրաբորբոք ծարաւի եր ուստական գործադրութիւնը պարագաներու արքաւութիւնը առ երես տեսնելու թաղերկիր պիտի երես առ երես տեսնելու թաղերկիր :

Այսօր հասաւ մեզի համար անձկալի, անմռանաւ մե ժամը :

Բաղդաւորեցէք մեզ թագաւոր, ոտք զնելով հինաւուրց քաղաքի պատերը, և տեսէք թէ ինչպէս կը բարախէ բազմացեղ ազգաբնակչութեան սրտերը բուռն ցանկութեամբ մը—ամենիերպով ցուլուիլ իր ցարթինես ան զնուիլ անոր ու մեր բանկազին հայրենիքին համար : Շատ ժողովուրդներ կը բնակին մեր մէջ, շատ մեր կը խօսինք մենք, բայց ամէնքո՞կզանք լեզուներով կը խօսինք մենք, բայց ամէնքո՞կզանք մեր ելքայրներ մէկ և անբաժանելի մեծ հայր ուստասամեր հարազաներ մէկ և հաւասարագէս կը փատանի հարազան զաւակները և հաւասարագէս կը փատանի հարազանք Մեծ Ցարը :

Գարերու ընթացքին շատ փաթուրիկներ անցած են մեր գլխին, բայց անոնք սոսկ մեր ուժը կուցին, և մեր գլխին, բայց անոնք սոսկ մեր ուժը կուցին, և մեր գլխին, բայց անոնք սոսկ մեր ուժը կուցին, և յանուն իրաւունքի

ու ազատութեան համար մզուող կոխուի օրերը համերաշխ ու միաբան, մէկ սիրու մէկ հոգի գարձած կուգանք խոնարիւ մեր պաշտեցեալ միապետին առջև :

Թող թոյլ արտուի ինձ՝ կովկասի սիրու եզող թիվի վաղաքի ներկայացուցչին, ամենահպատակօրէն ինպրել Զերզ մեծութենէն, որ բարեհաճի ընդունիլ մեր ջերմ ու հաւասարիմ զգացումներու արտայայտութիւնը և մեր կովկասեան աղն ու հացը :

Բարի գալուստ սիրեցեալ Կայսեր : (Մօակ թիւ 268 1914) :

Գեւորգ Դ.ի խօսքը  
Զերդ Կայսերական մեծութիւն  
Ամենաողորմած կայսր .

Անսահման բազգաւոր եմ ես և իմ հօտս, որ այս պատմական բոլէին հնարաւորութիւն ունինք երես առ երես տեսնելու մեր սիրեցեալ միապետը, շրջապատուած իր հաւասարիմ ժողովուրդով, որ պատրաստ է հայրենիքի փառքին ու պատուին համար դոնել իր կեանքն ու ըոլոր կարսղութիւնը :

Հայկազեան հաւասարիմ հպատակ ժողովուրդը, սրբութեամբ հետեւելով իր նախնիքներու պատգամներուն, այժմ ալ պատրաստ է անձնազոնուրեամբ կատարել իր արքազն պարտականուրիւնը իր ցարի եւ հայրենիքի առջել:

Մեծգ թագաւոր, Հայ ժողովուրդը պատկառանը ու խորազոյն գիտակցութեամբ կը յիշէ այս նշանաւոր օրը, երբ Զերզ կայսերական մեծութիւնը իր ամենաողորմած ու շաղրաւթեամբ բաղդաւորեցուց բա-

բեհանձնով այցելել մեր մայր եկեղեցին, այս տաճարը՝  
որու կամարներուն տակ կը հանգչին անցեալ ոռւս—  
թրքական պատերազմի պահնծալի հերոսները:

Փորձութեան այս ծանր օրերուն մեծ ու անհոգ-  
դող է մեր հաւատքը, թէ Մեծ Ռուսաստանը իր անձ-  
նուեր զաւակներու որբազան արիւնով և իր բարոյա-  
կան ուժի մեծութեամբ յաղթական գուրս կրւգայ և իր  
ինքնակալ պետի կամքովը կը հաստատէ իրաւունքն  
ու արդարութիւնը: Ամենակարող աստուծոյ սուրբ սե-  
ղանին առջև ջերմ աղօթողներ ենք որ սուսական  
քրիստոնեայ զինուորին լիակատար յաղթութիւն շը-  
նորհէ:

Թող պահպանէ Տէր Աստուածը երկար տարիներ  
Զերդ կայսերական մեծութիւնը, ողորմած  
թագուհի—կայսրուհիները և սիրեցեալ արքայազմուն  
գտնաժառնոցի կեանքը: (Ամէն):



## ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԻՆՉՊԷՍ «ԹՆԴԱՆՈԲԱՅԻՆ ՄԻԱ»

### ԿԸ ՊԱՏՐԱՍՏԵՐ ԷՇՄԻՍԾՆԻ ՄԷՋ

Հայ կամաւորներն Ա. Էջմիածնի մէջ (\*)

«Ապմիլի 15—16ը պատրական օրեր էին Էջմիած-  
նի մէջ: 15ի առաւօնան չորեքշաբթի օրը յատկապէտ  
զրկուած սուրհանգակի միջոցաւ լուր ստացուեցաւ որ,  
Հայ կամաւորներու խումբը երեւանէն դէպի Էջմիա-  
ծին ճամբոյ եւած է: Վեհափառ հայրապետը պատրի-  
քած էր կարեւոր պատրաստութիւններ տեսնել և զա-  
նոնք ընդունիլ պատշաճ կերպով: Վեհափառի հրամա-  
նով մինչեւ Զուարթնոց աւերակ եկեղեցին մօները  
զիմաւորելու գացած էին Տ. Աշտա Եպիսկոպոս և Տ.  
Բարեկէն վարդապետը: Հետզետէ բազմաթիւ կառքեր  
կը հասնէին Երեւանէն: Երեւանի փոխթեմակալ  
Խորէն Եպիսկոպոս, քաղաքագլուխ Պ. Ա. Խաչատուր-  
եան և բազմաթիւ քաղաքացիներ մինչեւ Ս. Էջմիա-  
ծին եկած էին կամաւորներուն ընկերանալու: Ժամը  
5-ի առենները Զուարթնոցի մօտ ճամբուն վրայ վե-

(\*) Այս նկարազրութիւնը առանց ու և է փոփո-  
խութեան կարտասպենք Կաթողիկոսի պաշտօնական  
օրկան Արարատէն (1915 թի 4—5 ապրիլ մայիս):  
Այդ նկարազրութեան մէջ բաւական լաւ կերպով կը  
բնորոշուի Կաթողիկոսի գերը իմբէրիալիստական պա-  
տերազմի ընթացքին:

Համառ Հայրապետին կողմէ զրկուած ներկայացուցիչ ները և ժողովրդային խուռան բազմութիւն մը շրջապատեց կամաւորներու խմբապետները :

Խմբապետներ Քեռին, Խոչոն, Դրօն, Համազասպը զիմաւորութեամբ բոլոր կամաւորներու հրամանատար վարդանի՝ շարքով կանգնած և շրջապատուած կամաւոր զինուորներով — ձիւոր և հետեւակ, Արարատեան գաշտի պատմական վայրի մը մէջ սքանչելի պատկեր մը կը ներկայացնէին : Վեհափառ Հայրապետին եւ Սայր արոռի միաբանութեան կողմէ զգածուած նառեր արտասանեցին Տ. Առու Եպիսկոպոս եւ Տ. Բաքեն Վարդապետը, իսկ Վաղարշապատի ժողովուրդի կողմէ Պ. Յովհաննէս Մուշեղեան : Ճառերուն պատասխաննեց Խմբապետ Վարդանի :

Հանդիսաւոր զնացքը առաջ շարժուեցաւ գէպի Էջմիածին : Մինչեւ վանքին գուար ժողովուրդը խանգալավառ կեցցէներով գիմաւորեց հայ բացերը : Փողոցի վրայ գտնուող տաճներու պատշգամներն ու պատուհանները զարգարուած էին դրօշակներով :

Պատշգամներէն ծաղիկներ կը ցանէին կամաւորներու վրայ : Մայր աթոռի միաբանութիւնը վանքի դուրսի գրան առջև զիմաւորեց խմբապետներն ու կամաւորները և ընկերացաւ անոնց գէպի տաճար :

Եկեղեցի զանգակները կը զովանցէին առ խորհրդաւոր կերպով — վանքի նեալութեան պարհապետներ անգամ, որ առ մը պատմական գէպեցերու լուս վկաներն են, կարծես կզգալին բովակի խորհրդաւորութիւնը: Ժողովուրդի և միաբանութեան աչքերէն կաթիլ Կաթիւ արցունքներ կը թափուէին, իսկ այդ արցունքը

նէրը մարմնացումն էին այն խորհրդաւոր՝ սովորականէն բոլորովին տարբեր զգացումներու, որ մէջմէ իւրաքանչփուրը կը կրէր իր կուրծքին տակ: Արձանացին լութեամբ անէնքը իրենց քայլերը ուզգեցին գէպի Ս. Տաճար, խմբապետները ծունկ չոգելով համբուրեցին իջման ս, սեղանը, լուս և խորհրդաւոր կերպով կազօթէին առ աստուած, իսկ միաբանութիւնն ու ժողովուրդը կ'ազօթէր անոնց համար որ կարող ըլլան քաջութեամբ կոռուիլ և յաղթել գարաւոր բոնակալ թուրքերուն, ազատելով մեր մայրերն ու լքոցրերը և եղբարիները պատմական տանջանքներէ: Երեկոյեան ամրող ժամերգութեան ներկայ էին անսնք: Ժամերգութենէ վերջ խմբապետները յատուկ պատրաստուած սենեակներու մէջ հանգստանալու գացին: Կամաւոր զինուորները հիւրասիրուեցան վանքի հիւրանոցը, սեղանատունը, ձեմարանի ընդարձակ ննջարանը, ձեմարանի ներսի սենեակները, նոր շինուած մանկալարժուկան թանգարանը և զիւղի զպրոցական շինութիւններու մէջ: Ժամը 9-ին խմբապետները ներկայացն վեհափառնի: Կարողիկոսին: Կարողիկոսը օրինելով զանոնի խօսակցեցաւ եւ հիւրասիրեց սուրենով: Ժամը 9-ին բոլոր խմբապետները, հարիւրապետներն ու տաճառապետները ընթրիքի հրաւիրուեցան ճեմարանի սեղանատուն մէջ:

Հըթրիքին ներկայ էին ս, աթոռի միաբանութիւնը, երեւանէն զրկուած ուստ սզբ Ռզուլ, Պ. Համբարձում Մելիքեան Տիկ: Զապէլ և Դաւիթ Զավերիս ամուսնունը և որբիներ: Զգածուած բաժականակիր առաջարկեցին Տ. Սահակ արքեպիսկոպոս, Տ. Աշոտ

եպիսկոպոս Տ. Բարեկէն վրդ., Տ. Գրիգոր. լոռմբի  
խաչակիր քահանան, Զավարեան, Օղոլ և ուրիշներ:

Տ. Առակ արքեպիսկոպոս իր առաջին բաժակը  
առաջարկեց նորին կայսերական մեծութեան և ամբողջ  
Օգոստափառ Տան կենացը: Օղը թնդաց կեցցէներով:  
Խմբապետ Վարդան առաջարկեց իսկեւ վեհափառ Հայ-  
րապետի կենացը: Ամէնքը ոտքի կանգնելով և խան-  
գավառ կեցցէներով խմեցին վեհափառ Հայրապետին  
կենաց, շարք մը բարեմաղթութիւններ ընելով: Ճնի  
ընթրիք մը վերջ խմբապետեր զացին հանգստանալու:  
Միւս ըստը զինու որներուն ալ բնթրիք տրուեցաւ:  
Վահքի և ձեմարանի բակերուն մէջ այդ իրիկունը մնի  
ոգեւորութիւն կը տիրեր: Գիշերը շատերը քուն չու-  
նէին, կ'իրգէին ու կուրախանային: Միւս առաւօս կա-  
նուի ամէնքն ալ ոտքի վրաց էին: Վեհափառ Հայրա-  
պետի հրամանով ձեմարանի ընդպարձակ բակին մէջ,  
կայսերական մաղթանք պէտք էր կստաբուէր: Ժամը  
8-ին ձեմարանի հարստային բակին մէջ, 4րդ. գունդի  
բոլոր հայ ձիւոր թէ հետեւակ կամաւորները իրենց  
խմբապետներով զիխաւորութեամբ վարդանի կազմ և  
պատրաստ էին: Ձեմարանի հանդիսարանի զիմաց թիւ-  
արանութիւնը շուրջառ առած կապատէր վեհափառ կա-  
թողիկոսին: Քիչ վերջ վեհափառը եպիսկոպոսներով  
շրջապատռած երեւաց, ողը թնդաց կեցցէներով:

Վեհափառը եւս բարեհանեցաւ ուրջառ առնել  
որմէ յետոյ խուն ծոլովուրդի ներկայութեան սկսաւ  
կայսերական մաղթաներ: Ճիշ Վեհափառին առաջ  
կամաւորներն մէկը բռնած էր դրօւակը, եռազոյն  
կարմիր, սպիտակ կանաչ, ոսկեզօծ շենք ծովերով:

Պու վրայ հայերէն և ոռուերէն զրուած էր «Արմենա-  
քայեա Տրուժինա» , ապա խմբապետները շարքով կը  
կենան: Վայրկեանը խորհրդաւոր էր, եղանակը պայ-  
ծառ էր և ամէնուն դէմքին վրայ կը նշմարուէր րո-  
պէի տպաւորութիւնը: Կայսերական մաղթանքները  
կատարուեցան, որմէ յետոյ պէտք էր խօսէր վեհափա-  
ռը: Քանի մը վայրկեան լուութիւն տիրեց, զրիչը ան-  
դոր է արտայայտելու այն խորհրդաւոր զգացումը, որ  
տիրած էր բոլորին:

Ամենուն մէջ աչքի զարնող իր վեհաւորամբ ա-  
րիզարդ վեհափառը ընդհատեց այդ խորհրդաւոր լուու-  
թիւնը և գառնալով հայ կամաւորներուն՝ իր հայրա-  
կան խօսքերը ուղղեց անոնց: Զափազանց զգածուած  
եր վեհափառ Հայրապետը, իւրաքանչիւր վխօսերը ա-  
մեննի ալ լարուած ուշադրութեամբ մտիկ կրնելին, յու-  
զիչ եւ ազգու եկմ անոր խօսերը, եւ երբ իր խօսքը  
վերջացնելով ըստ. «զացէ՛ք, ձեզ կսպասեն իմ տանջ-  
ուած զաւակները, զացէ՛ք, ազատեցէ՛ք զանոնէ կուռուածէ  
եւ եղէ վրէժիսնդիր. մեր քննամին մարդասրբութեան  
սահմաննեն դուրս ելած է»: Այդ բայեին խմբապետերն  
ու կամաւորները կարծես կատաղի առիծ դարձան, ա-  
նոնք ալեզարդ հայրապետի խօսերն ոգեւորուած կու-  
զէին բոչչի Արարա լեռան միւս կողմը եւ սկսիլ ի-  
րենց համար վազուց պանծալի կատաղի կուրը վայրե-  
նի քիւրտի և բռնակալ թուրքի գէմ: Վեհափառը իր  
նաոնին մէջ օրինեց սրեւեհան տանջուած ազգերու  
պատրաստ եռուաց կայսրը եւ անոր փառապա՞ծ հե-  
ռու զօրքը, բաջալեւեց հայ կամաւորները որ ուս հե-  
ռու զօրքի հետ բաջուրեամբ կուրին ու թուրք բանա-

կար լուծը ընդմիշտ թօթափեն հայ ժողովուրդի վզէն ։  
Վեհափառի խիստ զգածուած հայրական խօսքերէն յե-  
սոյ օղը թնդաց կեցցէներով :

Ապա ձեմարանի կողմէ խօսեցաւ՝ տեսուչ Ս. Մար-  
իամսեան : Վարդանը և միւս խմբապետները կարդով  
մօտեցան վեհափառին և համբուրելով ալեւոր Տիրոջ  
ո . աջը՝ անոր օսհնութիւնը ստաց ան : Վեհափառը  
կրկին օրհնելով ամէնքը, վերադարձաւ վեհարան :

Հնչեց քայլերզը : Ձեմարանի դարպասով հետզե-  
աէ ճամբայ ելան հայ քաջերը :

Կրկին ժողովրդի կեցցէները և ուրախութեան ար-  
ցունքները յուղեցին հայ կամաւորները : Մինչեւ Մար-  
դարա գիւղ—Երախսի ափը կամաւորներուն ընկերու-  
ցան Տ. Տ. Աշոս և Պաղտասար եպիսկոպոսները, Տ. Տ.  
Բարկին և Վրդանէս վարդապետներն ու Թաղէսոս ա-  
բեղան :

Կարնոյ նուածումէն յետոյ սրտատրով և աղօթքը  
շրթունքնիս կսպառէինք տաճկական երկրորդ կոռ  
ամբութեան անկման լուրին : Ուրախակցութեան ա-  
մենաջերմ զգացումներս կր մատուցանեմ Զերդ կայսե-  
րական Բարձրութեան՝ իտու քաջարի զօրաց Կովկաս-  
եան խորագէտ հրատանատարիդ իմ սրտանց չնորհաւ-  
որութիւններս թրքական երկրորդ ամբութիւն՝ Տը-  
րապիզոնը զրաւելուզ առթիւ :

Փառք ուսւ հերոսական զորքի դեկավարին, յա-  
ւիտենական յուշարձան անոնց յիշատակին, որոնք ի-  
րենց կեանքը զոհեցին արդարութեան յաղթանակի  
համար :

Կաղօթեմ Ամենաբարձրեան Աստուծոյ նորանոր  
բազմութիւններ պարզեւելու ազատութիւն հայ-  
տառապեալ ազդին տաճկական լուծէն :

Այսօր էջմիածնի նախաթոս տաճարին մէջ սուրք  
պատարգէն յետոյ գոհաբանական մաղթանքներ կատա-  
րեցինք ամբողջ միաբանական ուխտի հետ, աղօթող  
ժողովուրդի մէծ բազմութեան մը ներկայութեամբ :

Գեւորգ Ե. Կաթողիկոս Ամենայն Հայոց :

Գեւորգ Ե. Կ. Թողիկոսի չնորհաւորական հեռա-  
զիրը Կովկասեան զօրքերու հրամանատար Նիքոլայ  
Նիքոլայէվիչին :

Տփիսիս ,

«Նորին կայսերական մեծութեան Կովկասեան  
Փոխարքայ, Կովկասեան բանակի գլխաւոր հրամանա-  
տար Մեծ իշխան Նիքոլայ Նիքոլայէվիչին» :

## ՊՈՂՈՍ ՀՅԱ ՆՈՒՊԱՐԻ ՆԱՄԱԿԸ

ԳԵԼՈՐԳ Կարողիկոսին

... Առապէս զգածուած եմ և շփոթահար այն պացումներուն համար, որ ձեր Ս. օծութիւնը բարեհածած է արտայայտել 20 վիար. ամսաթիւ հայրապետական օրհնագիր կոնդակին մէջ :

Զերդ Վեհափառութիւնը կը յայտնէ ինձ իր գոհնակութիւնն ու ինձ վսահուած պահօնը կատարելու մասին քած ջանքերս կը գնահատէ այնպիսի բարեցակամ նրբուդամութեամբ մը որ, սրբիս մեջ միւս բանդակուած պիտի մնայ:

Եւրոպայի մէջ ձեր վեհափառութիւնը ներկայացընելու պաշտօնին կոչելով զիս, իրիւ Ազգային պատուիրակութեան նախագահ, պետութիւններէն, ինչպէս նաև Բ. Դանէն պահանջելու համար Պերլինի զաշնազրով խոսացուած ջրաբենորոգութեարու գործադրութիւնը — որ միայն նա կրնայ գերջ մը դնել Ասիական թուրքիոյ մէջ մեր հայրենակիցներու տառապանքներուն, — ձեր Ս. օծութիւնը իր վստահութեան թանկարժէք ապացոյցը կատար ու ինձի կը յանձնէր պաշտպանութիւնը այնպիսի զեղեցիկ զատի մը, զոր չէի վստահեր ընդունելու, հակառակ դարձին դժուարութեանց, զոր ինձի համար խոկարչու ծանօթ կը գայի:

Պարագաները բարեբաղդաբար օգնեցին մեզի եւ պետուինները, Ռուսիոյ վեհանձն նախատեսութեամբ

յանձն առին ուժ տալ մեր արդար պահանջներուն, առաջքն առնելու համար կնճիռներու և պատահականութեանց, որոնցմէ կ'զգուշանան :

Սակայն թող ինձ ներուի յիշել հոս, որ ամէն բանէ առաջ ձեր վեհափառութեան իմաստան քաղաքականութեան յայտագրին չափաւորութեանը և վեհանձն ջանագրութեանց չնորդի է որ, նորին վսեմ. Ցարին կառավարութիւնը մեզի չնորդեց իր հզօր պաշտպանութիւնը, որ ձեռք առնելով մեր գատը, իրեն հետ մղեց նաեւ միւս զանդիները

Բորբ Եւրոպայի մրահամուս գործազութեանց մասին կայացած այդ համաձայնութիւնը, զոր մեր հայրենակիցներուն հ ալածանքները և յանուն մարդկութեան եղած կոչերը երեսուն և հինգ տարիէ ի վեր սննդաւական եղած էին գոյացներու, մենք այսօր կը պարանը այդ շահուա, զոր պետութիւնները ունին առանելապիս Եւրոպայի խաղաղութեան պահպանումին ահսակետով :

Անոնք լմրանեցին արզարեւ որ, հայկական նուհանդներու խղճակի վիճակը չէ կրնար աւելի երկար առեն առեւ առանց ծանր վտանգներու, որոնց առաջը կարելի կը լար առնել միայն բարենորոգութեան գործադրութեամբը :

Ասիկա եղաւ մէկը այն զիլիաւոր փաստերէն, զոր վեր հանեցի գահիններու մատ հայցելու համար իրենց միջամտութիւնը, և չափազանցութիւն չի պիտի ըլլար ըսկելու թէ, այդ շարժառիթին է որ, որոշեց զորս զալու այն անսարքերութիւններէն, զոր իրենց քաղաքանութիւնը ցոյց տուած էր մեր բարենորոգութեամբ նկատմամբ Պելինի զաշնագրէն ի վեր :

Բայց պեսաւթիւնները չէ որ շահ ունէին Հայաստանի մէջ բարենորոգութիւնը գործազրումէն, թուրքիա բարեբախտաբար շատ աւելի տնմիջական շահ մը ունէր:

Բ. Դուռը համոզուեցաւ որ պետութիւնն իսկ պիտի վտանգուէր, որքան ատեն որ մէջտեղին չը վերցընէր խոռվութեանց և օտար միջամտութեանց բոլոր հաւանականութիւնները, Հայկական Շնահանդներուն մէջ կարգապահութիւնն ու արդարութիւնը վերահաստատելով:

Սակայն անիկայ հասկցաւ որ, բարենորոգութիւնը պետութեան զօրացումին ու վերականգնումին ապահովոյն միջոցները պիտի ըլլացին, և անտարակցա այս բանն է որ առաւելապէս վերջնուկան հումանացնութիւնը գոյացնելու ծառայեց... Չեր Սրբութիւնը թոյլ պիտի տայ ինձ յիշատակելու նաև մասնաւորապէս, մեր բանակցութիւններու յաջողութեան նպաստող ազգակներուն մէջն, այն կատարեալ միուբիւնը —որուն ապացոյցը տուին շարունակ բոլոր երկիրներու հայերը, — այն օրէն սկսեալ, որ ձերդ վեհափառութիւնը սահնձնեց նախաձեռնութիւնը պետքեանց ներկայացնելու իր ժողովուրդին արդար պահանջները...:

Չերք Ս. օծութիւնը փափաք կը յայտնէ որ, պէտք եղած ատեն շարունակեամ աշխատիլ իրը ներկայացուցիչը հայաբնակ նահանդներու մէջ բարենորոգումներու յաջողութեան համար :

Վստահութեան այս նոր արտայայտութեան հանգէտ ջերմապէս զգածուած եմ, և թէպէտ որոշած էի

առաջին պաշտօնս լրանալուն հանգիստ ընել եղագաղոսի մէջ, մանաւանդ որ ատոր մեծ պէտք ունիմ, բայց կապահովցնեմ ձեր վեհափառութիւնը թէ իմ օժանդակութիւնս երբէք չի պիտի խնայեմ, և թէ անմիջապէս որ Եւրոպա գառնամ գէպի Յունիսի կիսուն ինքինզքս սիրայօժար պիտի արամագրեմ ձեր վեհափառութեան, կատարելու համար ունէ պաշտօն որ օգտակար պիտի համարէք վաստանիլ ինձի:

Կը իննդրեմ ձեր վեհափառութենէն, որ իմ անխախտ երախտագիտութեանս հետ բարեհանձիք ընդունիլ իմ խորապէս անձնուէր և յարգալից զգացումներուն նորոգ հաւաստիքը:

### Պողոս Նուպար

(արտապ. Արշակ 1914 թիւ 5  
մայիս էջ 404—406)



3161

2013

